


2133

Zusammengestellt von Dr. G. H. C. G. G.



4 March
1895

2011

2003

ՀԱՍԱՐԱԿ ՎԵՐԾԱՆՈՒԹԻՒՆՔ

ՎԵՐԺ, ԱԽԱԿ, ՎԻՊԱԿ

ԵՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ

ԹԱՐԴՄԱՆԵԱԼ ԻԴԱՂԻԵՐՔՆԵ

معارف نظارت جلیله سنک رخصتیله طبع اوپنادر

Կ. ԳՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ Գ. ՊԱՐՏԱՍԼԵԱՆ

84
Z-36

1895

ՀԱՍՏՐԱԿ ՎԵՐԺԱՆՈՒԹԻՒՆՔ

84
2. 36

Վկար, Արձեք, Վիզուալ

ԵՒ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ

282

ԹԱՐԳՄԱՆԵԱԼ Ի ԳԱՂԻԵՐՔՆԵ

معارف نظارت جلیله سنك وختصيله طبع اوڠشدر

Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ, ՎԻՄԱԳՐԱՑՈՒՆ Գ. ՊԱՐՏԱՍԼԵԱՆ

1895

ՀԱՍՏԱԿ ՎԵՐԺԱՆՈՒԹԻՒՆՔ

ՎԵՐԺ, ԱՌԱԿ, ՎԻՊԱԿ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆՔ

ՄԱՍՆ Ա.

ՎԵՐԺ ԵՒ ԱՌԱԿ

Ա.

ԿԱՅԾ

Օգոստինոս կը խաղար լուցկիներով, հակառակ իւր մօր հրամանաց : Լուցկիներէն մին փողնկեցաւ եւ կայծ մ'ինկաւ յարդի վրայ որն որ կրակ առաւ :

Տղան վախցաւ ու փախաւ : Բոցը տարածեցաւ և լափեց պառկած անկողինը, յետոյ աթոռները, սեղանատախտակները, տունը, և վերացաւ մինչեւ օդը :

Դրացիք աղաղակ բրցուցին . ջրհանակիրք հասան եւ ամէն ջանք ի գործ դրին կրակը մարելու համար . բայց անօդուտ : Եկնքէն բան չմնաց, բայց միայն քանի մի գերաններ կիսով այրած եւ անոնց քով մոխրոց շեղակոյտ :

52 425 - 64 . Ձ.



39/30-67

զ

Օգոստինոսին ծնօղք մնացին առանց տան և
առանց կահ կարասեաց, և կուլային կ'ողբային
որ իրենց զաւակին անհնազանդութեան պատճա-
ռաւ կործանման մէջ ինկեր էին:

Բ.

ԿՈՑՐՆ ԵՒ ԻՒՐ ՇՈՒՆԸ

Խեղճ կոյր մը քաղցէ կը տառապէր զի չէր
կարող աշխատիլ: Իւր փոքրիկ շան ճիտը չուան մը
կապեց, և ուշիմ կենդանին իւր տէրը խարաւ
ճամբաներուն մէջ: Անցորդք գլխալով կոյրին վրայ
հաց կուտային, և նա իր առաջնորդին հետ մէ-
ջերնին կը բաժնէր զայն: Երբ ծեր տէրը մեռաւ,
հաւատարիմ կենդանին նստաւ գերեզմանին վրայ
և հոն անօթութենէ մեռաւ:

Գ.

ՀԱՄԵՍՏՈՒԹԻՒՆ

Օր մը Արնոլ ճամբուն վրայ երկսայրի դանակ
մը դտաւ: Ուրախ եղաւ քանզի երկար ատենէ ի
վեր կը բաղձար դանակ մ'ունենալ: Փորձոյ համար
շուտ մը գնաց անտառի մը մէջն ցուպ մը
կտրելու:

Հոն մարդ մը տեսաւ որ գետինը կը նայէր
և բան մը կը փնտուէր:

Արնոլ անոր մօտեցաւ եւ հարցուց թէ ար-
դեօք բան մը կորսուած էր մի:

Անտարակոյս տղաս, պատասխանեց անցորդք,
աղւոր երկսայրի սատափէ կոթոլ դանակ մը
կորսնցուցի:

Առնոլ ձեռքը գրպանին մէջ խօթեց, գտած
դանակը առաւ և անոր տիրոջը տուաւ:

Պղտիկ Արնոլ արդար տղայ մի էր:

Դ.

ԽՈՀԵՄ ԵՂԻՌ

Մինչդեռ Լուի կը խաղար ճամբուն վրայ,
կառապան մը կեցուց իւր կառքը տղուն քով:

Հետաքրքրութենէ դրդեալ տղան մօտեցաւ
ձիուն քով դիտելու համար կենդանին, որն որ
իրեն շատ փառաւոր կ'երեւար:

Կառապանը լսաւ. Զաւակս, ձիուն մի՛ մօ-
տենար, չար կենդանի մի է այն:

Բայց փոխանակ մտիկ ընելու կառապանին
ազգարարութեան, Լուի սկսաւ խրտեցնել զայն
ձեռքին ցպովը:

Ձիուն համբերութիւնը հատնելով կից մի նե-
տեց, որն որ գետնին վրայ փոեց տղան և գլուխը
չարաշար վիրաւորեց:

Լուի երեք շաբաթ հիւանդ պառկեցաւ և
չկրցաւ անկողնէն ելլել, ինչ որ չէր պատահեր
եթէնանուազ հետաքրքիր և աւելի խոհեմըլլար:

Ե.

ՅՈՐԵՆԻ ՀԱՍԿԵՐ

Հողագործ մը իւր կրտսեր որդւոյն կիւսդա-
վի հետ, օր մը գնաց տեսնելու թէ ինչ վիճակի
մէջ էին իւր հունձեր:

Երբ հասան յարտօրայս տեսան որ հասկերէն
ոմանք կանդուն կը կենային մինչ այլք ծանրաբար
կը ծռէին ի գետին:

Կիւսդավ զայն տեսնելուն պէս գոչեց. Մեղք
որ այս հասկերը հողին վրայ կը խոնարհին: Ինչ
աղւոր են այն հասկեր որք ժրաժիր ու շիտակ կը
կանգնին:

Հայրը երկու հասկ առաւ և ձեռքին մէջ
ճմիեց որպէս զի հունտը գուրս ելլէ, և ըսաւ. Տե՛ս
տղաս, այս գետնաբարշ հասկերը լի են ցորենով,
քանզի ծանրութենէ կը հակի իրենց գլուխը,
մինչեռ գոռողաբար բարձրագլուխ հասկեր
հունտ չ'ունին և անպետ են:

Երբ ամբարտաւանութիւն գլուխ բարձրացնէ
յայտնապէս ունայն է գլուխն այն:

Զ.

ՄԵՂՈՒ ԵՒ ԱՂԱՒՆԻ

Մեղու մի աղբիւրէն ջուր խմելու ատեն հո-
սանքը զինք քշեց տարաւ:

Աղաւնի մի, աղբերական քով ծառի մը ոստոց
վրայ կեցած, զայս տեսնելով, կտուցովը մի քանի
տերեւ բրցուց, ջրին մէջ ձգեց:

Միջատը կրցաւ այս ծածանեալ տերեւոց վրայ
հեծնել եւ ցամաք ելլել:

Ֆանի մի օր ետքը, աղաւնին նոյն ծառին
վրայ կեցած էր երբ մի որսորդ զայն տեսնելով
նշան առաւ հրացանով և մերձ էր զէնքն արձա-
կելու. բայց մեղուն որ չ'էր մոռցեր իրեն մատու-
ցած ծառայութիւնը, գնաց որսորդին թեւը խա-
ժաւ:

Ցաւէն որսորդին ձեռքը շարժեցաւ և հրա-
զէնքին հարուածն պարապ ելլելով, աղաւնին
փրկեցաւ:

Բարիք մի երեք չկորսուիր:

Է.

ԿԱՐԵՒՈՐՆ ՅԱՌԱՋ ՔԱՆ ԶՀԱՑՈՅԱԿԱՆՆ

— Կայ մի կենդանեաց մէջ քան զմերն օդ-
տարագոյն մի ցեղ ըսաւ օր մը մեղուն առ մարդն :

- Ատուգիւ, պատասխանեց նա :
 — Ո՞րն է :
 — Ոչխարն, զի անոր բուրդն ինձ պիտանի է
մինչդեռ քու մեղրդ միայն հաճելի է :

Կենսական իրաց մէջ պիտանացուն նախապա-
տիւ սեպելու ենք, յետոյ օդատակարն, իսկ յետին
տեղին տալու ենք հաճոյից :

Բ.

ՏՂԱՅ ԵՒ ՏԱԽՏԱԿԻ ԿՏՈՐ

— Ո՞հ, մայր, կ'ըսէր տղայ մը, այս ինչ հրա-
շալի բան է . տե՛ս սա կազնիի կտորը որ նարնջի
հոտ կը բուրէ :

— Դիտցի՛ր, տղաս, թէ ինչու :

— Անտարակոյս բնութեան կամքն այս էր :

— Ոչ տղաս, քիչ մը մտածէ և կը գտնաս
այս երեւոյթին պատճառն :

— Ոհ, մայր, որքան որ մտածեմ, անկարելի
է ինծի գտնել զայն :

— Զաւակս, այս փայտի կտորը նարինջներու
հետ ՚ի միասին մէկ տուփի մէջ պահած էի : Անոնց
անուշահոտութենէն առեր է . տե՛ս թէ լաւ ըն-
կերութեան մը մէջ մարդս ինչ կրնայ վաստկիլ :

Թ.
La faim assaisson toutes les mets
ԱՊՈՒՐ

— Այս ապուրը գէշ է, կ'ըսէր Պօղոս մէկդի
գնելով դգալը, ա՛լ չեմ ուզել :

— Ժամանակ չունիմ հիմակ ուրիշ ապուր ե-
փելու, պատասխանեց մայրը, այս իրիկուն լաւա-
գոյն ապուր մը կուտամ քեզի :

Ճաշէն ետքը, տղան տարաւ արտը և բանել
տոււաւ մինչեւ արեւուն մարը մտնելու ատենը :

Ի դարձին Պօղոս ապուրէն ախորժեցաւ և եր-
կու պնակ կերաւ :

Մայրը սկսաւ խնդալ և ըսաւ . Ճաշին ապուրն
է որ կերար, եթէ միջօրէին ապուրէն աւելի լաւ
կը թուի քեզի, պատճառն այն է որ դուն շատ աշ-
խատեցար, և աշխատութիւն ախորժակը կը սրէ :

Ժ.

ԱՆՁԲԵՒ

Վաճառական մը տօնալաճառէն կուգար :
 Զի հեծած էր և կոնակը զետեղած իւր պարկը
լի դրամով : Սաստիկ անձրեւ կը տեղար և խեղճ
մարդը մինչեւ ոսկրոտիքը թրջած էր : Ասոր հա-
մար կը գանդատէր որ Աստուած այնպիսի գէշ
օդի մը զինք վիճակել տուած էր իւր ճամբոր-
դութեան պահուն :

Քիչ ատենէն հասաւ թաւուտ անտառի մը մէջ, և իւր ճամբուն եզերքը աւազակ մը տեսնելով, վախէն մահուան դուռը հասնելու եղաւ։ Գողը հրացանով նշան առաւ և կրակ պարպել ուզեց։ Բայց վառօդը թրջած ըլլալով, հրացանը կրակ չառաւ, և վաճառականը ձին մտրակելով կրցաւ բարեբազդաբար ազատիլ։

Երբ ապահով տեղ հասաւ, ինքն իրեն ըսաւ։ Որքան սխալ եմ գործեր չհամբերելով անձրեւին ինչպէս ամենայնի զոր նախախնամութիւնը մեզ կուտայ։ Եթէ օդն ըլլար չոր և գեղեցիկ, հիմակ մեռած կ'ըլլայի։ Կինս և տղաքս ի զուր իմ վերադարձիս պիտի սպասէին։ Անձրեւն որ ինձ գանդատ կը ներշնչէր, իմ կեանքս և ինչքս փրկեց կորստենէ։

ԺԱ.

Ա. Ղ. Բ Ի Ի Ր

Պղտիկ կիյեօմ ամառուան օր մը արտերուն մէջէն կ'երթար։ Օդը շատ ատք էր, տղուն այտերէն կրակ կը ցայտէր և ազբիւրի պէս քրտինք կը թափէր երեսն ի վար։ Խեղճը ծարաւէ կը մեռնէր։ Մէջ մ'ալ աղբիւրի մը քով հասաւ որուն արծաթափայլ ջաւրը կը բիեր ժայռի մը ստորոտէն, գեղեցիկ կաղնիի մը չուքին տակ։

Կիյեօմ մէկէն յարձակեցաւ այս սառնորակ

ջուրին քով, խմեց և յուշաթափ գետին ինկաւ։ Հիւանդ հասաւ իր հօրը տունը, և սոսկալի ջերմէ բռնուած պառկեցաւ։

— Ո՞հ, կ'ըսէր հառաշելով իւր դառնաղէտ անկողնոյն վրայ։ որո՞ւ մտքէն կ'անցնէր ի տես այն գեղեցիկ աղբիւրին որ այնքան դժնդակ թոյն մը տածէր։

Հայրը լսելով այս խօսքերն ըսաւ։

— Ոչ եթէ աղբիւրն, որոյ ջուրն է վճիտ, պատճառ է քու հիւանդութեանդ, այլ քու անխոհմութիւնդ։ Պէտք էր որ յիշէիր իմ յաճախ քեզի ըսածս թէ հարկ չէ պաղ բան խմել երբ մարդս տաքութենէ կը տառապի։

ԺԲ.

ԿԱՐՄՐԱՓՈՂ

Թըկ թըկ կը զարնէր պղտիկ կարմրափող թռչուն մը հողագործի մը պատուհանին։

— Բա՛ց կ'ըսէր, կ'աղաշեմ, բաց ինծի լուսանցդ։ Ճիւն կը տեղայ, քամի կը փշէ, ու անօթութենէ կը մեռնիմ։

Հողագործը գթալով պատուհանը բացաւ։ Գեղանի թռչունը ներս մտաւ և սկսաւ ժողվել կշցի փշրանքներն որ սեղանէն ինկեր էին։ Քիչ ատենէն այնքան ընտանեցաւ տան տղոց հետ որ

անոնց տուած կուտերը իրենց ափերուն մէջ կ'ու-
տէր:

Բայց երբ ձիւնը հալեցաւ, դարուն եկաւ
և արտերը ծաղկներով ծածկեցան:

Հողագործը բացաւ պատուհանը և իւր փոք-
րիկ հիւրն թռաւ մօտիկ անտառը, ուր որ իւր բոյ-
նը դրաւ, ի գոհունակութիւն ընտանեաց որ նորա
ուրախարար երգերն լսելով կ'զմայլէին:

Չմեռն վերադարձաւ և կարմրափողն վերստին
եկաւ, իւր ընկերն իւր հետք բերելով:

Երկու փոքր թռչունները վստահաբար մտան
տնակին մէջ և իրենց չըրս դին կը նայէին առանց
խրտչելու: Հողագործն ու իր տղաքը շատ ուրա-
խացան զանոնք տեսնելով, և տղայք կ'ըսէին.

— Այս պղտիկ թռչունները մեր առջեւ կը
թռչտին իբրեւ թէ մեղի ըսելու բան մ'ունենան:

— Եթէ խօսիլ կրնային, պատասխանեց հայ-
րը, ձեզի կ'ըսէին. Բարեսրտութիւն է ծնող վստա-
հութեան:

ԺԴ.

ԱԿՆ ԱՍՏՈՒԾՈՅ

Օ՛՛ մը որ ֆրէտրիք և Աննա մինաւորիկ տունն
էին, ֆրէտրիք քրոյլը ըսաւ.

— Եկո՛ւ, շատ մը ուտելիքներ դատայ զորոնք
կրնանք կլլել առանց մեր մօրը դիտութեան:

— Նատ աղէկ, պատասխանեց Աննա, եթէ
կարենաս տանիլ զիս այնպիսի տեղ մը ուր ոչ ոք
ուեղ կը տեսնէ:

— Հապա, ըսաւ եղբայրը, քովստի պղտիկ
ենեկին մէջ մեղրի փեթակ մը կայ որ մեղի սքան-
ելի հացի շերտիկներ կրնայ հայթայթել տալ:

— Դրացին որ բակը փայտ կը կտրէ, անվրէպ
լրնայ մեղ տեսնել:

— Ուրեմն խոհանոցը երթանք, դարանին
մէջ անուշիկ սերի աման մը կայ:

— Դիմացի պատուհանին առջեւ մանօղ կինը
լրնայ տեսնել զմեղ:

— Լա՛ւ, բայց եթէ մթերքը խնձոր առնե-
ու երթանք, այնքան մթին է ո՞ր ոչ ոք կրնայ
մեղ տեսնել:

— Կարծե՞ս թէ իրօք, սիրելիս, ոչ ոք զմեղ
հոն կը տեսնէ: Զե՞ս գիտեր թէ մի աչք կայ որ
կը ծակէ պատերը և որուն համար խաւար չկայ:

Ֆրէտրիք մտմտաց և իւրյանցանքն հասկցաւ:

— Իրաւունք ունիս, քուրիկ, պատասխանեց.
Իմ միտքս եկած չէր: Աստուած զմեղ կը տեսնէ
անդ իսկ ուր ոչ մի աչք մարդկեղէն չէ կարօղ
թափանցել: Վասն այսորիկ պիտի ջանամ ոչ եր-
բեք չար գործելու:

ԺԴ.

ԱՐՁԱԳԱՆԳ

ԱՄՈՂՓ ՀԵՐԳԻՄԵՐ ՄԱԿԱԼԻՆ ԹԷ ԱՐՃԱՊԱՆԳՆ
ԻՆՀ ԷՐ : ՕՐ ՄԸ ՈՐ ՊԱՇՏՐ ԵԼԱԾ ԷՐ ԱԿՍԱԼ ՊՈՅԵԼ .
— ՀՈ՛, ՀՈ՛, ՀՈ՛ :

ԱՆՄԻՋԱՊԵՍ ՄՈՄԻԿ ԱՆՏԱռԵՆՆՈՅՆ ՃԱՅՆՆ ԼՍԵԳ .
— ՀՈ՛, ՀՈ՛, ՀՈ՛ :

ՏՂԱՆ ՊԱՐՄԱՆՔՈՎ ԱԿՍԱԼ ՊՈՂԱԼ Եւ ՊՈՅԵԳ .
— ՈՎ ԵՍ ՊՈՒՆ :

ՃԱՅՆԸ ՊԱՄԱԽԱՆԵԳ .
— ՈՎ ԵՍ :

ԱՄՈՂՓ ԲԱՐԿԱՋԱւ և ՊԱՅՐԱՋՄԱՄԲ ԸՄԱԼ .
— ԴՈՒՆ ԱՆՊԻՄԱՆ ՄՊԱՅ Մ'ԵՍ :

ԱՆՊԻՄԱՆ ՄՊԱՅ, ԿՐԿՆԵԳ ՃԱՅՆԸ ԱՆՏԱռԻՆ
ԽՈՐԷՆ :

Եւս առաւել ՊԱՅՐԱՋԱԾ, ԱՄՈՂՓ ՆԱԽԱՄԱ-
ԿԱՆ ԽՈՍՔԵՐՆ ԿՐԿՆԱՊԱՄԿԵԳ, ՊՈՐՍ ԱՐՃԱՊԱՆԳՆ
ԻՐԵՆ ՎԵՐԱՊԵՐ ՃՈՒԳ ՃՉԴԻւ :

ԲԱՐԿՈՒԹԵԱՄԲ ԼԳՈՒԱԾ ԲՈԼՈՐ ԱՆՏԱռԸ ՊՄԸ-
ՄԵՋԱւ ՄԱՋԱՌՆԵՐՈՒՆ ՄԵջ ՎԻՄՈՒԵԼՈՎ ՊՂՄԻԿ ՄՊԱՅ-
Ն ՊՈՐ ԿԱՐԺԷՐ ՀՈՆ ՊԱհԵՐՄԱԾ, ՈՐՎԵՍ ԳԻ ՎՐԵԺԸ
ԱՊՆԵ : ՄԱԿԱՅՆ ԲՆԱԿԱՆԱԲԱՐ ՈՀ ՈՔ ՊՄԱԼ ԱՆԴ :

Այս ապարդիւն ԽՈՎԱՐԿՈՒԹԵՆԵ ԵՄԵԼ Ա-
ՄՈՂՓ ՄՈՒՆ ՊԱԲՃԱւ և ԻՐ ՄօՐԸ ՊԱՄԵԳ ԹԷ ՀԱՐ
ՄՊԱՅ ՄԸ ԱՆՏԱՐԻՆ ՄԵջ ՊԱհԵՐՄԱԾ ԷՐ և ՊԻՆՔԸ
ԱՆԱԲՃԱԾ : ՄԱՅՐԸ ՊԱՄԱԽԱՆԵԳ .

— ԶԱՒԱՇԿՍ, ՊՈՒՆ ԻՆՔՊԻՆՔՊ Կ'ԱՄԲԱՍՈՄԱ-
ՆԵՍ . ՔԱՆԳԻ ԻԽԿՈՂԻՆ ՔՈՒ ԽՈՍՔԵՐՊ ԼՍԵԳԻՐ . ԻՆՀ-
ՊԵՍ որ յաճախ քու պատկերՊ ՋՐԻՆ ՄԵջ ՄԵԽԱ-
ԵԽ, ՆՄԱՆՆԱՊԵՍ ԼՍԵԳԻՐ ՔՈՒ ԲՆԻԿ ՃԱՅՆԻՊ ՀՆՀՈՒՄԸ :
Եթէ սիրուն ԽՈՍՔԵՐ ԸՄԱԾ ԼԲՆԵԻՐ, սիրուն ԽՈՍ-
ՔԵՐ ԼՍԱԾ ՊՂՄԻՄ ԼԲՆԵԻՐ :

ԺԵ.

ՎԱՐՁՔ ՍԱԿԱԻԱՊԵՏՈՒԹԵԱՆ

ՄԵծ սովի մը միջոցին, հարուստին մէկը բե-
րել տուաւ իւր բնակած քաղաքին ամէն աղքատ
աղայքը և ըմաւ .

— Ահաւասիկ մի կողով հաց, իւրաքանչիւր
մէկմէկ հատ առէք, և ամէն օր նմանապէս կու-
տամ ձեզ մինչեւ որ Աստուած հածի լաւագոյն օ-
րեր շնորհել :

Տղայք յարճակեցան կողովին վրայ . քանզի
իւրաքանչիւր մեծագոյն նկանակն կ'ուղէր առնել :
Երթալու ատեն մուցան իսկ չնորհակալութիւն
մատուցանել իրենց բարերարին : Միայն Եղուարդ
անունով պղտիկ մպայ մը, մաքուր հագուած, հե-
ռուն կայնած էր համեստաբար : Երբ իւր ընկեր-
քը մեկնեցան, մնացած պղտիկ հացն առաւ և
մեծատան ձեռքը պատաւ :

Երկրորդ օրը աղայք առջի օրուան պէս գէշ

Վարուեցան և Երուանդին թողին մի հաց որ հազիւ թէ միւս հացերուն կէսը կար:

Առաւ զայն առանց տրտնջալու և տարաւ իր մօրը որ հիւանդ պառկած էր: Երբ հացը կտրեց շատ մը ոսկի գրամմեր գուրս թափեցան: Մայրը զարհուրեցաւ և ըստաւ.

— Տղաս, առ տար շուտառվ այդ ստակն որ մերը չէ և որն որ սխալմամբ հացին մէջ մտած պիտ' ըլլայ:

Երուանդ տարաւ ստակը մեծատունին որն որ մերժեց զայն ըսելով.

— Ո՛չ, տղաս, սխալմունք չկայ. այդ ոսկիները պղտիկ հացին մէջ ես դնել տուի որպէս զի քու համեստութիւնդ և սակաւապէտութիւնդ վարձատրուի: Ուստի տա՛ր այդ ստակը քու մօրդ, որպէս զի կարենայ ճարել իւր ապաքինութեան պէտք եղածն, և ըսէ անոր որ կը չնորհաւորեմ զինքը այսպիսի բարի զաւակ կրթելուն համար.

ԺԶ.

*L'étoile neam
ՃԱՅ ԵՒ ՓՈԲԲԻԿ ԳՈՂ*

Մեր որսապահ Մորիսը որոգայթով ճայ մը բունեց և քանի մի խօսք սովորեցուց անոր: Զոր օրինակ եթէ որսդն հարցնէր. — Ո՞ւր ես, սիրելիս, — ճայը կը պատասխանէր. — Հոս եմ, տէր:

Պղտիկ Պէրնարը մեծ հաճութիւն կ'զդար թռչունին խօսիլը լսելով և յաճախ կուգար մտիկ ընել:

Օր մը Մորիս տունէն գուրս ելած էր: Պէրնար սենեակը մտաւ, բռնեց ճայը գրպանը դրաւ և կծիկը դնելու վրայ էր:

Բայց նոյն միջոցին որսորդը գուռը բացաւ ու ներս մտաւ: Տեսնելով իր գրացւոյն տղան իւր տան մէջ, ուզեց որ անոր սովորեալ հաճոյքը մատակարարէ և ըստաւ. — Ո՞ւր ես, սիրելիս:

Ողորմելի թռչունը տղուն գրպանին մէջէն խղդուկ ձայնով մը պատասխանեց.

— Հոս եմ, տէր:


Ի՞նչ ամօթ և խայտառակութիւն: Փութաց Պէրնար թռչունը իր տիրով յանձնել և շուտով փախուստ տուաւ:

ԺԼ.

ԱՐԴԱՐ ԳԱՆՉԱՊԵՏԸ

Պարսից շահերէն մէկը գանձապետ մ'ունէր որուն ծագումն հովուութենէ ելած էր, բայց իւր տաղանդովն և արդարութեամբ հասած էր իբարձ-րագոյն աւագութիւն:

Իւր մեծնալով նախանձորդք վեր եկան և իշխանին ամբաստանեցին զնա որպէս թէ իրեն



յանձնուած հարստութենէն և ստակի գումարներէն մաս մը գողցած և իւրացուցած էր։ Եւ յաւելին թէ զանոնք զգուշութեամբ կը պահէը սենեակի մը մէջ որ երկաթէ ստուար գրամբ փակուած էր։

Իշխանը իւր մտերմին այցելութեան երթալով, իրօք գաղտնի գուռ մի տեսաւ նման իրեն զրուցուածին։ Բանալ տուաւ և ապշեցաւ միաց տեսնելով մի սրբնգ, մի ցուպ, մի մախաղ և այլ հովուական ցնցոտիք։

Գանձապեալ իւր տիրոջ զարմանքը տեսնելով, ըստ։

— Տէր իմ, տղայութիւնս անցուցի ոչխարներ արած ելով։ Դու, ո՛վ իշխան, իմ հնուց վիճակս ձգել տուիր, հիմակուան կարեւոր պաշտօնս ինձ յանձնելու համար։ Ամէն օր այս սենեակին մէջ կ'առանձնանամ և մի ժամ կ'անցնեմ իրոհելու իմ վաղեմի վիճակիս և կրկնելու սրնգահար երդերն զորս հաճութեամբ կ'եղանակէի ի գովութիւն և ի փառս Աբարչին։ Կը տեսնեմ թէ սուտ ամբաստանութիւնք ըրած են իմ վրաս առ քեզ։ Հրաման տուր ինծի որ գործէ քաշուիմ և գառնամ իմ տերկիրս ուր անցուցի կենացս երջանկագոյն առըիներն։

Իշխանը իւր պաշտօնէին մեծամեծ առաքինութիւնքն հաճութեամբ աեսաւ և անոր բանարկուաց գէմ շատ բարկացաւ։ Իւր գանձապեան սողագուրեց, բայց փոխանակ հրաման տալու որ

հեռանայ, իւր պաշտօնին մէջ վերահաստատեց և նոր պատիւներ չնորհեց նմին։

ԺՈ.

ՊԱՅՏ

Դիւզացի մի իր Թովմաս տղուն հետ գաշտին մէջէն կ'անցնէր։ — Տէ՛ս, ըստ անոր, ահաւասիկ գետնին վրայ պայտ մը կայ, ա՛ռ։

— Ո՛հ, պատասխաննեց Թովմաս, ատանկ վոքը բանի մը համար ծռիլը չ'արժեր։

Հայրը բան ըըստ, պայտն առաւ ու գրպանը գրաւ։ Մօտիկ գեւզը հասած ատենը մի քանի ստակի ծախսեց զայն պայտարին և այն ստակով կեռաս գնեց։

Յետոյ իրենց ճամբան շարունակեցին։ Արեւը ջեռուցիչ էր և հեռուանց ոչ տուն, ոչ անտառ, ոչ աղբիւր կ'երեւար։ Թովմաս ծարաւէ կը մեռնէր և գժուարաւ կը քալէր։

Հայրը որ առջեւէն կ'երթար, գաղտուկ գետնին վրայ կեռաս մը ձգեց։ Թովմաս վազեց առաւ զայն և անյագուրդ կերտ։ Քանի մը քայլ անգին երկրորդ մի կեռաս հօրը ձեռքէն ինկաւ, և Թովմաս նոյն աճապարանօք առաւ լափեց զայն։ Այս գործողութիւն շարունակեց մինչեւ որ բոլոր կեռասները հատան։

Երբ տղան վերջին կեռասը բերանը դրաւ,
հայրը գարձաւ ըստաւ.

— Տե՛ս աղաս, գուն մի անգամ ծուիլ շու-
ղեցիր պայտն առնելու, և քսան հեղէ աւելի ծուե-
ցար կեռասները վերցնելու որք պայտին գնովը
ծախու առնուեցան։ Գիտցիր թէ ամենափոքր
բաներ իրենց արժէքն ունին և պէտք չէ որ ա-
նարդուին։

ԺԹ.

ՍՈՒՆԿԵՐ

Օր մը մէկ բարի մայր իւր կատարինէ աղջի-
կը զրկեց անտառը սունկ ժողվելու զորս տղուն
հայրը շատ կը սիրէր։

— Մայր, գոչեց աղջիկը տնէն ներս մտնե-
լուն, սքանչելի սունկեր ժողվեցի։ Տե՛ս, կրկնեց
կողովը բանալով, ծիրանւոյ պէս կարմիր են և
կարծես թէ մարդքայեռ զարդարուած։ Կար
նաեւ թուխ գէշ սունկեր քու բերածներուգ պէս,
բայց ես չուզեցի առնել բերել։

— Խեղճ տղայ, գոչեց մայրը սարսափա-
հար. այս գեղեցիկ սունկերը սոսկալի թոյն մը
ունին, մինչ քու անարդածներդ միայն ուտելի
են, թէպէտ տեսքով վախա ըլլան։ Այսպէս են,
տղաս, աշխարհի շատ բաները։ Համեստ առաքի-

նութիւնք փայլ չեն ունենար. իսկ փայլուն թե-
րութիւնք անմտաց զարմանքն կը դրդուեն։

Ի.

ՀՆԴԻԿԻ ՄԸ ՃԱՐՊԻԿՈՒԹԻՒՆԸ

Հնդիկ մը հիւզը գարձած պահուն տեսաւ որ
չորնալու համար արեւի գէմ կախած որսը անհետ
եղած էր։ Գողին հետքը գտնելու ետեւէ ե-
ղաւ և անտառաց մէջ զանիկայ փնտռեց։ Հոն
շատ մարդոց պատահեցաւ որոց հարցուց թէ ար-
դեօք տեսե՞՞ էին ճերմակ մէկը, կարճահասակ և
ճերուկ, հրաշէնը ձեռքը, ու պոչը կտրած փոք-
րիկ շուն մը հեան առած։ Այս մարդիկ այս' ը-
սին, և որովհետեւ ըստաւ թէ այն մարդը իր որսը
գողցած էր, հարցուցին իրեն թէ ինչպէս կրնար
ճիշգ նկարաղ բութիւն ընել մարդու մը զոր հա-
ւանօրէն երեկք տեսած չէր։ Հնդիկը ըստաւ։

— Հետքը կը ցուցնեն թէ գողին բժամատը
գուրս ցցուած է. հետեւարաք ճերմակ և ոչ դու-
նաւոր է նա։ Պէտք էր կարճահասակ ըլլալ, քան-
դի որսիս համելու համար վրայէ վրայ քարեր
գիղած էր. Մերձակայ և տարտամ քայլերու նշան-
ներէն կը հասկընամ թէ ծեր էր, և հաստ հրազէն
կրօղ, ոչ եթէ հասարակ հրացանակիր, քանզի
ծառի մը կոթնցուցած էր զայն և զէնքին հաս-

տափողը ծառին կեղեւը փրցուցած : Հետք կը
հաստատեն նաեւ թէ իրեն ընկերացօղ շունը փոք-
րիկ էր . և զի նստած էր նա աւաղին վրայ մինչ իւր
տէրը իմ որսս կը խլէր , նոյն աւաղէն կը տեսնեմ
թէ շան պոչը կորած էր :

իլ.

Մ Ե Խ Ա Կ

Պարտիզպան մը սքանչելի մեխակ մը տնկած
էր որու վաւ երանգն և անուշահոտ բուրմունք
զամէն մարդ կ'զմայլեցնէին :

Մեծատուն մի օր մը եկաւ իր կնոջ հետ
պարտէզը պատելու և մեխակները զննեց :

Այլը ըստ :

— Այս մեխակին գոյները ինձ հասարակ կը
թուին , բայց հոտը պատուական է :

— Ոչ , պատասխանեց կինը , ըստիդ բու-
րովին հակառակն է , մեխակին գոյները գեղեցիկ
են , բայց մեղք որ հոտ չունի :

Պարտիզպանը որ այս հակառական խօսքերէն
բան չէր հասկնար , վերջապէս տեսաւ թէ այլը
կարճատես էր և կինը սաստիկ հարբուխ եղած :

Այսպէս է ամէն ինչ կենաց մէջ : Մարդիկ յա-
ճախ կը դարովին զայն զոր չեն կարօղ հաս-
կնալ :

իԲ.

Շ Ա Գ Ա Ն Ա Կ

Մատթէսս շատ որկրամոլ տղայ մ'էր : Օր մը
տեսաւ շուկան աղւոր շագանակներ : Ամենեւին շա-
գանակ չկերած ըլլալով , վաճառօղ կնոջ հարցուց
թէ այն թուխ միրդերն լա՞ւ էին արդեօք :

— Կարծեմ թէ շատ լաւ են , ըստ կինը տղուն :
Գնէ՛ , տէր իմ տեսնես թէ ինչ համեղ են , մա-
նաւանդ երբ տաք մախրի մէջ եփես :

Դժբաղդաբար Մատթէսս արդէն իւր ստակը
վաճանած էր ուրիշ անուշեղինաց : Սպասեց որ կինը
կռնակը դարձնէ և ձեռքը շագանակի կողովին
մէջ խօթեց , ափ մը լեցուն առաւ փախաւ :

Տուն դառնալով , խոհանոցը գնաց ուր մարդ
չկար , և կրակարանին մօխրոց մէջ շագանակները
դրաւ : Կրակը շառաչել տուաւ զանոնք և Մատ-
թէսս հաճութեամբ կը լսէր անոնց ձայնը : Աւելի
շուտ եփելու համար , վառած ածուխներ դրաւ
շագանակներուն վրայ և սկսաւ ուժով փչել :

Յանկարծ շագանակներէն մէկը չարաշար ճայ-
թեցաւ և անխոհեմ տղուն երեսն ի վեր ծուխ և
մոխրի փշեց : Շուարած սկսաւ վաղել տան մէջ ,
կոյր եղածի պէս , պոռալով :

Պայթման ձայնը և տղուն աղաղակը լսելով ,
ծնօղքը և տան ծառայք սարսափած վաղեցին :
Այն ատեն պղտիկ գողին յանցանքը երեւան ե-

Հաւ : Նատ ցաւ քաշեց նա մինչեւ որ աչըները
կատարեալ բժշկեցան : Լաւ հասկցաւ թէ որկրա-
մոլութիւնը չար ախտ մի է որ մինչեւ ի գողու-
թիւն կը տանի :

ի՞ն.

ՓԱՅՏԻ ԿՏՈՐ

Չմեռուան սաստկաշունչ օդով առտուան
գէմճամբորդ մը տուն կը գառնար, ականաւոր
մի զումար գրամայ բեռցած : Անտառի մը անկեան
քով գող մը թալլեց ստակը և զինք սպանեց :

Անտառի պահապան մը, իւր շրջագայութիւնն
ըրած ատենը, ճամբուն եզերքը արեան հետք
նշմարեց : Այս նշանին ետեւէն երթալով, թշուառ
ճամբորդին մարմինը գտաւ : Նոյն գիշերը մերձա-
ւոր քաղաքին գատաւորը ջահերով եկաւ և ոճին
տեղը պղտիկ փայտի կտոր մը գտաւ որն որ վա-
րակոտ ցուպէ մը փրթած կ'երեւար : Իւր խորհըր-
գածութիւնքն ոչ մէկու մը հաղորդելով ճիւղը ա-
ռաւ և պահեց զգուշութեամբ :

Երկրորդ օրը քաղաքային ժողովոյ որահը
մտած ատենը, անկեան մը քոյ անտառտպահին
ցուպը նշմարեց, առաւ զննեց զայն և հասկցաւ
թէ կտոր մը կը պակսէր անկէ յար և նման ճամ-
բորդին գիտակին քով գտած ճիւղին :

Կասկածելով թէ անտառապահը ոճին հե-
զինակը կինար ըլլալ, անյապազ բռնել տուաւ :

Մարդասպանը առջի բերան ուրացաւ, բայց
ի տես պղտիկ կտորին որ կատարելապէս կը յար-
մարէր իւր ցուպին, տժգունեցաւ և անթերի
խոստովանութիւն ըրաւ :

Դատեցաւ, գատապարտեցաւ և գլխատեցաւ
ի ներկայութեան անթիւ բաղմութեան, որն որ
զարմանքով խելամուտ եղաւ Նախախնամութեան
խորհրդոց, որ երբեմնակի փոքրիկ միջոցներ կը
գործադրէ ամենէն գաղանի կարծուած եղեռունքն
ի լոյս հանելու համար :

ի՞ն.

ԱՍԻԵՒՐԱՄ ՈՒՆԵՑՈՂ ՇԱՌ

Պղտիկ եգուարդ ուրիշները ծաղրելով կը
խնդար : Օր մը իր սենեկին մէջ նամակ մը գրելու
հետ էր, յորում նորելուկ վեց տուքադներ գնե-
լու էր, որոնք քովիկը գրասեղանին վրայ զետեղ-
ուած էին :

Իր պղտիկ քոյրն էմիլի սենեակը մտաւ : Այն
գեղեցիկ փայլուն տուքադները տեսնելով եղբօրը
հարցուց թէ ուստի՞ եկած էին :

Երուանդ պատասխանեց :

— Այս գրամները կը բուսնին մի ծառի վրայ

զոր տուքադի ծառ կ'անուանեն : Գետինը կը ցանեն լուբիայի պէս և իւրաքանչիւր դրամ կը բուցյնէ մի մացառ լի տուքադով :

Այս ըսելով նորէն շտապաւ իւր նամակը դրել սկսաւ , առանց գիտելու որ էմիլի ոսկիները կ'առնէր կ'երթար : Պղտիկ աղջիկը իր եղբօրը ըսածին հաւտացեր էր , ուստի փութով վազեց պարտէզը և նոր փորուած հողին մէջ ցանեց տուքադները : Յետոյ եկաւ Երուանդին քով և բաւ պարծենալով :

— Սիրելի եղբայրո , քիչ ատենէն շատ մը տուքադներ պիտի ունենաս , քանզի վեց տուքադներն ալ ցանեցի :

Պատանին շատ զարմացաւ տեսնելով որ իրօք իւր ստակն անհետացած էր : Պղտիկ քրոջը ձեռքէն բունեց և ըսաւ որ ցանած տեղը զինք տանի : Սակայն անհնարին եղաւ տուքադները դանել , թէ՛ զի աղջիկը դրած տեղը մուցած էր և թէ՛ զի բանւորները զանոնք ժողված տարած էին :

Երբ տղոց հայրը եղածը իմացաւ , ըսաւ Եգուարդին .

— Քու ստախօսութեանդ իրաւացի պատիմնէ այս : Քոյրդ չէ յանցաւոր քեզի հաւտալուն համար , այլ դու ես յանցաւորը որ զնա խաբել ու զեցիր : Թո՞ղ տուքադներուդ կորուսաը քեզի դասըլլայ :

իԵ.

ՇՈՂ Գ Ա Մ

Խեղճուկ մշակ մի իւր պարտէզէն կորած էր անսովոր մեծութեամբ չողդամ մի որ ամենուն զարմանք կը պատճառէր :

— Տանիմ կոմսին պալատը և իրեն ընծայ ընեմ , ըսաւ , վասն զի կը սիրէ նա վարուցան լնել և պարտէզը մշակել :

Ուստի տարաւ զայն իշխանին որ գովեց զինքը ըրած լու մշակութեանը համար , լնդունեց պարգեւը , և երեք հատ ոսկի դրամ պարգեւ տուաւ :

Նոյն գեղէն մի շինական , թէպէտ հարուստ բայց շատ ագահ , լսելով իշխանին առատաձեռնութիւնը , ըսաւ :

— Սքանչելի հորժ մունիմ առնեմ պալատը տանիմ : Եթէ կոմսը երեք ոսկի պարգեւեց ողորմելի մի չողդամի համար , ի՛նչքան պէտք է որ տայ իմ անասնոյս փոխարէն :

Ու հորժուն ճիւրը չուան մը կապած տարաւ զայն պալատականին առնը ընծայ ըրաւ : Բայց կոմսը որ գեղջուկին միտքն հասկցեր էր , մերժեց զայն :

Սակայն շինականը կ'աղերսէր որ իւր համեստ պարգեւը ընդունէր :

— Լա՛ւ ըսաւ կոմսը , որովհետեւ բացարձա-

կապէս կը պնդես, կ'ընդունիմ քու պարզեւդ.
այլ զի չեմ ուզեր բան մ'առնել առանց մի բան
տալու, ահաւասիկ մի փոխադարձ պարզեւ կու-
տամքեղի որ քու հորթէդ երեքպատիկ աւելի
ապրանքի եղած է ինձի:

Այս խօսքերն ըսելով, մեծ շողգամը մատոյց
գեղջուկին որ ապշեցաւ մնաց:

իջ.

Ա Յ Գ Ի

Հայր մը, մեռնելու մօտիկ, իր երեք զաւ-
կըներուն ըսաւ.

— Ոիրելի աղաք, այս տնակէս և այս այ-
դիէս ուրիշ բան չեմ կարող ձգել ձեզի: Ա, դիին
մէջ թաղուած է մի դանձ, փորեցէք զայն ան-
դադար մինչեւ որ դանէք:

Յետ մահուան իրենց հօրը, աղայք փութա-
ցին բոլոր ադարակը տակն ու վրայ ընել ճեղով,
բայց ոչ ոսկի և ոչ արծաթ գտան: Գետինը եր-
բէք այնքան խնամօք փորուած ըլլալով, նոյն
տարին այնպիսի առատ խաղող բերաւ որ զար-
մանքով և խնդութեամբ լցուց իւր տեարքը:

Այս առեն հասկցան թէ իրենց հայրը ինչ
ըսել ուղած էր թաղուած դանձ ըսելով:

իլ.

ՃԵՄՈՐԻՏ ՀՈՄԵՄ

Մի ճամբորդ, փոթորկէ և անձրեւէ բըռ-
նուած, խղճուկ փայտատներու խրճիթը մտաւ:

Տղայք շարուած էին մի սեղանի շուրջ, որուն
վրայ մայրը ապուրի պնակ մը զիտեղած էր լի
վարսակի ճղմած հիւթով:

Ամէնքը ախորժակով կ'ուտէին և շատ առողջ
երեւոյթ ունէին:

— Ի՞նչպէս կարելի է, ըսաւ ուղեւորը ըն-
տանեաց մօր, որ քու տղաքներդ այսպիսի չնչին
կերակրով մնած, զօրաւոր և ուժեղ ըլլան:

— Այս բանս առաջ կուգայ, ըսաւ մայրը, ե-
րեք համեմներէ որք իրենց ճաշին հետ կը դանուին.
առաջին, իմ տղայքս իրենց աշխատութեամբ կը
վասակին ճաշը. երկորդ, իրենց օրուան մէջ բան
չեմ տար ուտելու, որպէս զի ախորժակով ուտեն.
երրորդ, սակաւաղէտութեան կը վարժեցնեմ զի-
րենք զրկելով յանուշեղինաց և ի համադամ կե-
րակրոց:

Աշխատութիւն և սակաւաղէտութիւն առողջ
ջութեան պահապանքն են:

իլ.

ԼՈՒ ՇԱՀԱԳՈՐԾԵՈԼ ՍՏԱԿ

Մի աշխատասէր հիւսն որ շատ ստակ կը շա-
հէր, ոչ միայն շատ պարզ կերակրեղէնով և հա-

գուստով կը գոհանար, այլ մեծ փութով կ'զգուշանար ամէն աւելորդ ծախքէ:

— Դրացի, ըստ նմին իւր մի գործաւոր բարեկամը, ըսէ՛ նայիմ թէ ինչ կ'ընես վաստկած դրամի:

— Երկու մասի կը բաժնեմ, պատասխանեց հիւսն, որոց մին կը ծառայէ պարտքերս հատուցանելու, և միւսը շահու կուտամ:

— Կատակ կ'ընես, կրկնեց հարցապնդօղ բարեկամը, գիտեմ թէ դուն պարտք չունիս, և կը կասկածիմ թէ շահու դնես ստակդ:

— Սակայն ճշմարիտ կ'ըսեմ ինչպէս որ պիտի հասկնաս. իմ ծնօպացս ինծի համար ծնածէս ՚ի վեր վատնած բոլոր ստակը իբրհւ մի պարտք կը նկատեմ զոր անոնց եմ պարտական և զոր պէտք է հատուցանեմ: Այն գրամն զոր կը գործածեմ տղաքս կրթելու և շահաւէտ մարդիկ ընելու զանոնք, կը նկատեմ իբրեւ մի գրամագլուխ որուն շահը ինձ պիտի վճարեն երբ աշխատելու անկարող պիտի ըլլամ:

Շարունակեց.

— Իմ ծնօդքս բան չեն խնայած լաւ կրթութիւն մի տալու ինծի. ես զիս պարտական կը սեպեմ նմանապէս գործելու իմ տղոցս համար: Ինչպէս որ սրբազն պարտք կը համարիմ իմ կենացս պատճառքն վարձատրելու, նմանապէս կը յուսամ թէ իմ տղայքս միեւնոյն կերպով վարուին ինծի հետ իմ ծերութեան ատենս:

իթ.

Ն Օ Թ Ի Ա Ր Ա Բ Ա Յ Ի Ն

Մի Արաբացի որ անապատին մէջ ճամբան կորսնցուցած էր, երկու օր անցուցեր էր առանց ուտել խմելու: Քաղցէ ու ծարաւէ մեռնելու վտանգի մէջ էր երբ աղբիւրի մը պատահեցաւ ուր կարաւանները սովորութիւն ունէին ուղտերուն ջուր խմյնելու: Աւազանին քով պղտիկ պայուսակ մի մոռցած էին, զոր Արաբացին առաւ ըսելով.

— Օրհնեալ է Ասառուած, արմաւ և կաղին կայ պարկին մէջ որով պիտի կշտանամ:

Այս յուսով պայուսակը բացաւ:

Տեսնելով անոր պարունակութիւնը, վհատութեամբ գետին ձգեց և տիբութեամբ ըստաւ:

— Աւա՛զ, մարգրիտ են եղեր. առ ի՞նչ պիտանացու է այն զոր գանձ կ'անուանեն, մինչդեռ ամենահասարակ ուտելու մի բան կրնար զիս մահուանէ աղտատել:

।

Մ Ե Ծ Փ Ե Կ Ո Ն

Երկու պատանիք, Եղուարդ և Ոսուալդ օր մը դատաւորին առջեւ ելան: Եղուարդ ըստաւ. Երեք տարի առաջ ճամբորդութեան ելայ,

և կարծելով թէ հոս ներկայ գտնուող անձն բարեկամն ըլլայ, թանկադին քարերէ շինուած մատնի մը տուի իրեն որ պահէ. այսօր չուզեր ինծի ետ տալ զայն:

Ոսուալդ ձեռքը կուրծքին վրայ դրաւ և ըստ.

— Իմ պատուոյս վրայ կը հաւաստեմ թէ այդ ըստ մատնին ամենեւին չեմ գիտեր: Իմ բարեկամն խելքը թռուցած ըլլալու է:

— Եդուարդ, ըստ դատաւորը, վկայ մը ունի՞ս մի որ ըստածդ կարենայ հաստատել:

— Աւա՛զ, պատասխանեց Եդուարդ, մատնին տուած ատենս ուրիշ վկայ չկար, բայց եթէ մեծ փեկոնը որուն տակ իրարու ողջոյն հրաժեշտի տուինք:

— Պատրաստ եմ երդնուլ, կրկնեց Ոսուալդ, որ ոչ այդ ծառը գիտեմ և ոչ մատանին:

— Եդուարդ, ըստ դատաւորը, գնա՞ կտրէ փեկոնէն ոստ մը և բեր ինծի: Խսկ դուն, Ոսուալդ, հոս սպասէ՛ մինչեւ բարեկամիդ գալուստը:

Եդուարդին չուելէն ետքը, դատաւորը կեղծ անհամբերութիւն ցոյց տալով, ըստւ.

— Չեմ գիտեր թէ ինչո՞ւ Եդուարդ կ'ուշանայ դալ, բա՛ց այդ պատուհանը և տե՛ս թէ չերեւա՞ր արդեօք:

— Բայց, տէր դատաւոր, պատասխանեց Ոսուալդ, կարելի չէ որ արդէն դարձած ըլլայ, ծառը ասկէ փարսախ մը հեռուն է:

— Ո՛վ յանդուգն ստախօս, գոչեց դատաւորը, հիմայ կ'ուզէիր երդում ընել թէ չէիր գիտեր ծառին գոյութիւնը: Ուրեմն դուն մատնին ալ գիտես ինչպէս որ գիտես ծառը: Հուտով ետ տուր մատնին, և ի պատիժ խարէութեանդ բանտ պիտի երթաս:

ԱՅ.

Գ Ե Ղ Զ Ա Ն Ի Կ

Քրիստինէ օր մը աղաչեց իւր մօրը որ պատիկ գեղձանիկ մառնէ իրեն:

— Եթէ հնազանդ ըլլաս, ըստ մայրը, և մանաւանդ եթէ քու չար հետաքրքրութիւնդ ձգես, գեղձանիկը կ'առնեմ:

Քրիստինէ խոստացաւ իր մօրը ըստածը կատարել:

Օր մը գպրոցէն կը գառնար: մայրը որ դուրս ելլելու վրայ էր, ըստ անոր. Ահաւասիկ սեղանին վրայ նոր տուփ մը կայ: Զգոյշ կեցիր գպչելէ և մանաւանդ բանալէ: Եթէ ի դարձիս տեսնեմ թէ հնազանդ գտնուած ես պատուիրանիս, քեզի աղուր բան մը կուտամ:

Մայրը ելաւ տունէն իր գործին գնաց: Նա դուրս ելաւ չելաւ, հետաքրքիր աղջիկը տուփը ձեռքը առաւ:

— Ի՞նչ թեթեւ է, կ'ըսէր. վա՛յ, խուփին

վրայ պղտիկ ծակեր կան . Տէր Աստուած , արդեօք
մէջը ի՞նչ կայ :

Նատ հեղ տուփը վեր վար դարձնելէ յետոյ
յուշիկ մը վերցուց խուփը որ մէջը նայի : Նոյն
միջոցին գեղձանիկ մը որ հոն փակուած էր , թռաւ :
Պղտիկ աղջիկը զարհուրած , տուփը ձեռքէն
ձգեց , և թռչունը ցնծութեամբ թռչտել սկսաւ
սենեկին մէջ :

Քրիստինէ ուզեց բռնել զայն և իր տեղը
փակել որպէս զի մայրը չիմանայ : Բայց ինչ որ լ-
րաւ թռչունը չբռնուեցաւ : Աղջիկը աթոռի մը
վրայ ելաւ և ուրիշ աթոռ մը գետինը տապալեց
որ գնաց դարանի մը ապակին կոտրեց : Շնչառապառ
և շառագնած , տակաւին թռչունին ետեւէն կը
վաղէր երբ մայրը ներս մտաւ :

— Ով անհնազանդ և հետաքրքիր աղջիկ ,
գոշեց նա , ես քեզի պահեր էի այդ գեղձանիկը ,
բայց ուզեցի քեզ թողուլ պարզեւին արժանի լի-
նելու առիթն : Իսկ արդ քու պղտիկ քեռորդւոյդ
կիյոմին կուտամ զայն , քանզի նա իմաստնագոյն
է քան զքեզ , և գու հոս կեցիր երբ մօրաքրոջդ
տունը տանիմ զայն :

լ.թ.

ԳՈՂՅՈՒԱԾ ՀԱԿ

Իրիկուն մը , Պրիճիդ մինակ իր խուցը նստած
կը մանէր : Դուռը բաց ձգած էր , և դրացւոյն
հաւը յամբաքայլ և զգուշիւ ներս մտաւ : Պրիճիդ
մէկէն գուռը գոցեց և հաւը բռնեց շտեմարան
դրաւ :

— Հոս կը պահեմ զայն առանց ո' և իցէ մար-
դու գիտութեան և քիչ ատենէն մի քանի տաս-
նեակ հաւկիթ կ'առնեմ :

Իրօք երկրորդ առառուն հաւը մի հաւկիթ ա-
ծեց : Բայց Պրիճիդ ամէն բան չէր մտածեր . քան-
զի հաղիւ թէ հաւը զայն ածեց , սկսաւ ամէն ու-
ժովը երգել : Պրիճիդ վաղեց փութով զայն լռե-
ցնելու , բայց ուշ մնացեր էր . դրացին իր հաւուն
ձայնը լսած էր . վաղեց շուտով ելաւ շտեմա-
րան , ուր Պրիճիդը տեսաւ , լաւ մը յանդիմանեց
և իր հաւն առնելով գնաց :

Մինչեւ այն ժամանակը , գործաւորուհին
եր դրացւոյն գթալով հաւկիթ , կարագ ու ալիւը
տուած էր յաճախի : Այնուհետեւ բան չտուաւ և
անոր անունը գող դրաւ :

Լ. Գ.

ԲԱՐԻ ԱՅԾԱՐԱԾ

Խեղճ Հանրի այծերը կ'արածէր կանուխ առտուընէ մինչեւ իրիկուան ուշ տտենը։ Այնքան քիչ կը վաստըկէր որ չէր կրցած զոյգ մը կօշիկ առնել, իւր բոպիկ ոտուըները պահպանելու համար սուր ժայռերէն ուր կ'երթար կը փնտուէր իւր թափառական հօտը, կամ մացառներու փուշերէն որոց վրայէն կ'անցնէր։ Երբ աշունը հասաւ ու առաջին սառամանիք սկսան, անոր տագնապն աւելցաւ։

Օր մը պատանին կծկած կուլար ու չէր կրնար սառած ոտուըները տաքյնել, երբ չարագուշակ մարդ մը զոր գիտէր թէ գողութեան և աւազակութեան համար քանիցս անգամ դատապարտւած էր, իրեն քով եկաւ ու ըսաւ։

— Բարեկամ, իմ քովս ծառայութեան եկու, իմ արհեստս քուկինէդ աւելի շահաւոր է։ Ես քեզի կօշիկ և ամէն հագուստ կ'առնեմ։ Այսուհետեւ ցեխերու մէջ տապլտկելու պէտք չես ունենար։

— Ոչ, պատասխանեց տղան, նախամեծար կը համարիմ բոպիկ ոտքով քալել և արդար մնալ քան թէ շատ ստակ վաստկիլ գողութեամբ։ Դու փորձով գիտես թէ չէ հնար խուսափել միշտ մարդկանց արդարութենէ, թո՛ղ թէ Աստուծոյ

դատաստանէն։ Մայրս յաճախ ինձ ըսած է թէ լաւ է ունենալ ցեխոտած ոտքեր քան թէ անզգամութեամբ աղտոտած ձեռքեր։

Լ. Գ.

ՄԻՇՏ ԳՈՀԱՑՈՂ ՏԷՐՎԻՇԸ

Մի գիտուն Տէրվիշ ինք իր վրայ կը պատմէ հետեւեալն.

— Երբէք չքանքատեցայ ընդդէմ Նախախնամութեան ինչ և իցեն տհաճութիւնք զորս ինձ դրկած ըլլայ։

Զախորդութիւն և չքաւորութիւն միշտ խընդումերես գտան զիս։ Զեմյիշեր թէ գժգոհ եեղած ըլլամ, բայց մի անդամ երբ սոտակ չունենալով կօշիկ գնելու և հարկադրեցայ սաստիկ ցըրտին բոպիկ քալելու։

Երբ տրտմութեամբ մզկիթը կը մտնայի ազօթելու համար, անդ պատահեցայ խեղճ մարդու մը որուն երկու սրունքը անդամահատ ըրածէին։ Անոր տեսքը ինծի շատ մոտածութիւն ընել տուաւ։ Լաւ է, ըսի ինքիրենս, բոպիկ ոտք ունենալ քան թէ ամենեւին չունենալ, և Աստուծոյ չնորհակալ եղայ։

Լ. Ե.

ԳՈՂ ՊԱՏԺՈՒԱԾ

Բարեկամք, մի՛ երբէք դպչիք այն բանին որ ձերը չէ։

Փոքրիկ մի գիւղի մէջ տղայ մի կար որ գէշ
սովորութիւն ըրած էր ձեռքին տակ ինկածը գող-
նալու : Օր մը գողցաւ մինչեւ անդամ չմարած կրի
կտորուանք, և զի գրպանները պտղով լի էին,
զանոնք բաճկոնին և վերարկուին մէջ տեղը պահեց :

Իիշ մը յեայ իւր ընկերներէն մէկը գիմա-
ւորեց որ երկու ձիեր կը տանէր յաւազան : Մեր
գող տղան անմիջապէս ցատկեց հեծեալ չունեցող
ձիուն վրայ :

Երբ ջրհամբարին միջավայրն հասան, անա-
սունին խելքին փշեց ջուրին մէջ պառկելու :

Պղտիկ սրիկայն բարեբաղդութեամբ լողալ
գիտէր : Բայց հազիւ թէ մի քանի գրկաչափ ըրաւ
որ սկսաւ բարձրածայն աղաղակել : — Երեցա՛յ, ե-
րեցայ, օգնութեան հասէք : Անցորդք որք կը
տեսնէին զնա ջրին մէջ, կարծէին թէ կատակ կ'ը-
նէր ու կը խնդային :

Միայն երբ ջրհամբարէն դուրս քաշեցին զին-
քը հասկցան թէ կիրը ոչ միայն հագուստները երած
էր, այլ նաև անոր մորթը բաւական ծանր
կերպով խանծած, այնպէս որ պղտիկ գողը հար-
կադրեցաւ շատ շարաթներ անկողին պառկելու :

լ.ջ.

ՈՒՐՈՒԱԿԱՆ

Մարթէն գիշերուան դէմ ամարանոցի մը
պարտէղը մոտած էր : Երկու մեծ պարկեր լեցուց

մրգով և սկսաւ փութով անոնց մէկը տանիլ:
Երբ բեռը շալկած պարտէղին պատին քովէն
կը քալէր, ժամացոյցը կէս գիշեր զարկաւ : Հովը
կը փշէր տերեւոց մէջ սաստկութեամբ, այնպէս որ
սարսափէն մարդ կը գողար : Յանկարծ Մարթէն
իրեն քով սեւ մէկը տեսաւ որ կը թուէր թէ
յօժարակամ կը տանէր իր ուսոց վրայ միւս
պարկը :

Մարթէն աղաղակ մը հանեց, բեռը ձգեց և
իւր ոտից բոլոր արագութեամբ սկսաւ վաղել:

Սեւ մարդը նմանապէս պարկը նետեց, սկսաւ
փախչողին հետ վազել մի և նոյն արագութեամբ
մինչեւ պատին ծայրը, ուր աներեւութացաւ :

Երկրորդ օրը Մարթէն սոսկալի ուրուականին
վրայ խօսեցաւ ամէնուն, բայց զգուշացաւ իր ը-
րած գողութեանը ակնարկութիւն ընելու :

Սակայն գատաւորը նոյն օրը զինք կանչել
տուաւ :

— Այս գիշեր, ըսաւ, ամարանոցին պարտէ-
ղը մտեր պտուղ գողցեր ես : Հոն գտնուած պար-
կերը զքեղ մատնեցին, քանզի քու անունդ անոնց
վրայ դրոշմած է : Ասոր համար զքեղը անտը գնել
պիտի տամ: Իսկ սեւ ուրուականը ոչ այլ ինչ էր
բայց եթէ քու ստուերդ նոր ճերմկած եւ
լուսնով լուսաւորուած պատին վրայ :

ԱՅ.

ԵՐԵՎ ՈՍԿԵԶՕՇ ԶՈՒԿԵՐ

Մարդ մը երեք գեղեցիկ ոսկեզօծ ձկներ ունէր զորս վճիտ աւազանի մը մէջ դրած էր։ Յաճախ հացի կտորուանք կը նետէր անոնց ըսելով։

— Պատի ձկունք, եթէ կ'ուզէք հանգիստ մնալ, մի՛ երբէք երթաք վանդակապատէն անդին մեծ աւազանին մէջ, և ջրին երեսը մի՛ լողաք երբ ես ձեր քովը չըլլամ։

Օր մը աւազանին բնակիչք ըսին իրենք իրենց։

— Աս խիստ մարդը զմեղ տանջելէ կ'ախորժի։ Ինչո՞ւ չելլենք երբեմն ջրին վրայ։ Ի՞նչ վըտանդ կայ մեծ աւազանը ելլելու մէջ։

— Երթամ շրջադայութիւն մ'ընեմ հոն, ըստ մէկը։

— Ես ալ, ըստ միւսը, քիչ մը արեւուն մէջ խաղամ։

Բայց երրորդն ինքնիրեն ըստաւ։

Այս մարդը մեղ կը սիրէ, քանզի կը հաճի զմեղ տեսնել և մեղի հացի կտորուանք նետել։ Պէտք է որ պատճառ մ'ունենայ մեղի այս արգելքն ընելու, և թէպէտ զայն չգիտեմ, սակայն պիտի հնազանդիմ նմա։

Ուստի ջրին տակը կեցաւ, ընդդէմ իւր եղբարց ծաղու, որք իր պարզմութեան վրայ կը խնդային։

Ի՞նչ եղաւ այս բանին ելքը։

Այն որ մեծ աւազանը գնաց գայլաձուկին կուլ եղաւ։ այն որ ջրին երեսը խաղալու ելաւ գիշակեր թռչունի մը որս եղաւ։

Միայն խոհեմ և հնազանդ ձուկը մնաց։

ԱՅ.

Ի Ե Ղ Զ Ե Ր

Մի լեռնցի քաղքէն հինգ սքանչելի գեղձեր բերաւ։ Առջի անգամն էր որ տղաքը դեղձ կը տեսնէին, և զարմանքով կը գիտէին թաւշեայ մորթըն ու փայլուն գոյները այս խնձորներուն, ինչպէս որ իրենք կ'անուանէին։ Բամնեց զանոնք իր զաւակացը և հինգերորդը իրենց մօրը տուաւ։

Իրիկունը երբ աղայք պատրաստեցան պառկելու, ընտանեաց տէրը հարցուց թէ ի՞նչպէս էին գեղձերը։

— Նատ բարի, հայր, ըստաւ երէցը, մի սքանչելի և համեղ պտուղ է։ Կուտը պահեցի զոր կ'ուղեմ տնկել որպէս զի ծառ մը ունենամ։

— Խելօք կը մտածես, ըստաւ հայրը։

— Ես, ըստ կրտսերը, իմն կերայ, կուտը նետեցի, զի անպէտ էր։ մայրս ալիրեն գեղձին կէսն ինծի տուաւ։ ո՞հ, ի՞նչ աղւոր էր, բերնի մէջ կը հալէր։

— Դուն եղբօրդ պէս իմաստութեամբ չես

Վարուած, բայց քու տարիքիդ և անփորձութեանդ հետեւանքն է այդ :

— Ես, ըսաւ երրորդ աղան, իմ եղբօրս նետած կուտք առի և մէջի նուշը հանեցի կերայ որ կաղինի նման անուշ էր : Իսկ գեղձս ծախեցի . բաւական ստակ տուին ինձ որով երկտասնեակ գեղձ կրնամ ծախու առնել առջի անդամ որ քաղաք իջնենք :

Հայրը գլուխը շարժեց .

— Քու գործդ աղու մը համար շատ խելքով է . կը վախնամ թէ ագահութեան սերմ մը չըլլայ հոն :

— Դուն, Էտմոն, դուն ինչու բան մը չես ըսեր, ի՞նչ ըսեր քու գեղձդ :

Էտմոն պատասխանեց համսստութեամբ . — իմ գեղձս մեր գրացւոյն տուի, պղտիկ Գէորգին որ երկայն ատենէ ի վեր հիւանդ է : Եւ որովհետեւ չէր ուզեր ընդունել, անկողնոյն վրայ ձգեցի գացի :

— Հիմակ, ըսաւ հայրը, ձեզմէ ո՞վ իր գեղձը աւելի լաւ գործածեց :

— Երեքը մէկէն գոչեցին .

— Էտմոնը :

Իսկ Էտմոն լուռ կեցաւ և մայրը գրկեց զնառախութեան արտասուօք :

լթ.

ԱՍԿԻ ԺԱՄԱՅՈՅՅ

Մի գործաւոր ճամբորդութեան ելած էր ու գիշերը ջաղացքի մը մէջ անցուց : Վարի յարկին մէջ մէկ սեղանատախտակ կար, այն եղաւ իր մահիճը :

Գիշերուան մէջ արթնցաւ եւ իրեն քովը մէկ պղտիկ կանոնաւոր ձայն լսեց : Աչքերը բանալով, լուսնին լուսովը տեսաւ մէկ գեղեցցիկ ոսկիէ ժամացոյց պատէն կախուած : Մէկէն ի մէկ միտքը ըրաւ զայն առնելու փախչելու : Խիղճը իրեն իմաց տուաւ թէ այդ չար գործել էր, և իրեն եղած բարեաց չար հատուցանել :

Այս ժամացոյցն ստանձնելու փափաքն երթալով կ'աճէր . ուստի խելացի գործաւորն որոշեց փախստեամբ խուսափել այդ փորձութենէ, և պատուհանէն ցաթէկելով, գաւոը ելաւ : Երբ հարիւր քայլի չափ հեռացաւ, զղացաւ որ ժամացոյցը չտարաւ և ուզեց ետ դառնալ առնել, բայց խիղճը միւսանգամ յանդիմանեց ընելու չարագործութեանը համար, և ճամբան շարունակեց նա : Լուսինը որ մինչեւ ցայն վայր կը փայլէր, յանկարծ ամպերով ծածկեցաւ և գիշերը մթնցաւ : Երիտասարդը ճահիճներու մէջ խոտորեցաւ և երկար ատեն քալեց ըստ գիպաց : Վերջապէս սարի

մը վրայ ելաւ և յոգնած պառկեցաւ գետնին վրայ։ Արշալուսուն գումի աղաղակներէ արթընցաւ։ Այն ատեն նշմարեց մի սոսկալի տեսարան որ զինքը լցուց ահ ու դողով։ Անդիտաբար պտուկած էր մի կախաղանի տակը, որմէ կախուած էր աւազակի մը մարմինը, զոր քիչ օր առաջ խղդած էին։ Մի ջոկ ագռաւուց դիակին շուրջ ժողվուած էին և անոր մսին պատառքն յիրերաց կը յափըշտակէին։ Ի՞նչ խորհրդածութիւնք մեր ճամբորդին համար։

Խ.

ՈՂՈՐՄԱԾ ՏՂԱՅ

Զմեռուան մի ցուրտ օրով, երկու գեղջուկ տղայք ջաղացքը կ'երթային, իւրաքանչիւր բարձած մի պարկ ցորենոյ։ Սառամանիքէ ճերմկած մի ցանկապատի քովէն անցնելու ատեն, տեսան ճնճղուկներ որոնք ցուրտէ ու անօթութենէ տառապել կը թուեին, քանզի ձիւնը պատած էր բոլոր գետնին երեսը։

Փոքրիկ Պերթ գթութեամբ զգածեալ, պարկը բացաւ և երկու ափ ցորեն նետեց, զոր թռչունք կերան փութանակի։

Իր եղբայրը Ռոպեր զինք յանդիմանեց իր առատաձեռնութեանը համար, յիշեցնելով թէ տուն տանելու ալիւրը նուազելու էր և թէ հաւանօրէն իրենց ծնողք զինքը պարսաւելու էին։

Երկրորդ օրը տղայք ջաղացք վերադարձան ալիւրը առնելու։

Եղաւ որ Պերթին պարկը իր եղբօր պարկէն կրկնապատիկ ալիւր կը պարունակէր։ Զարմանքով իրարու երես նայեցան։ Այն ատեն ջաղացպանը որ առջի օր զիրենք տեսած ու խօսակցութիւննին լսած էր, ըսաւ։

— Տղաս, քու երեկուան գթասրտութիւնդ Աստուծոյ փոքրիկ արարածներուն վրայ իւր պըտուղը բերաւ։ Այնքան հաճութիւն զգացի որ քուցորենիդ չափը կրկնեցի։ Միշտ բարեբարոյ և ողորմած եղիր, անամնոց անգամ, և եթէ մարդիկ զքեղ չվարձատրեն, բարին Աստուած որ կը տեսնէ և կը լսէ ամէն բան, աւելի առատաձեռնութեամբ զքեղ կը վարձատրէ։

ԽԱ.

ԱՒԵՐԻՉ ԲՈՑՆԵՐՈՒ

Մի չար տղայ թռչունց բոյներով կը զբօնուր։ Երբ հաւակիթ գտնէր, կը կոտրէր։ Եթէ փոքրիկ թռչունք թխած ելած էին, բոյնէն դուրս կը նետէր։ Խեղճ ձագերը կը մեռնէին վար իյնալով և կամ անօթութենէ։ Հայրը շատ անգամ զինք յանդիմանեց այս անգթութեանց համար։ Ով որ կը հաճի կենդանիները չարշարելէ, կ'ըսէր, կը ցուցնէ թէ միւրտ չունի և թէ մարդոց տառապանաց ալ անզգայ է։

Օր մ'ալ գնդասեղի մը ծայրով շատ մը փոքրիկ նոր թեւ ելած կարմրալանջներու աչքերը խայթեց, և կը զուարճանար գիտելով խղճալի թըռչնոց թռչելու համար ըրած ընդունայն ջանքը:

Նոյն միջօցին տղուն մայրը վրայ հասնելով, լալագին ըստ.

— Տղաս, եթէ քու չար բնազդումնդ չսանձես Աստուած զքեղ պիտի պատուհասէ:

Կիրակի առտու մը, փոխանակ եկեղեցի երթալու, անտառը գնաց: Մեծ թռչնոյ մը բոյն նշմարելով բարձրագէտ մի կաղնւոյ վրայ, ելաւ անոր գագաթը և դուրս նետեց բոյնին մէջ գըտնուած թռչնոյ ձագերէն մին: Երկրորդը յափշտակելու հետ էր երբ անոնց հայրն ու մայրը, որոնք վայրի գիշակեր թռչունք էին և իրենց ձագերուն կուր հայթայթելու գացեր էին, վրան յարձակեցան: Սրիկայ տղան զարհուրած փութաց ծառէն վար ինջնալու, բայց թռչունք զայրացած իրենց կտուցով անոր աչուըները փորեցին, քանզի չիյնալու համար ձեռքերով ծառը բռնել հարկադրեցաւ և չկրցաւ զանոնք գործածել աչքերուն պահպանութեանը:

Նա ոչ միայն կուրացաւ, այլ բոլոր կենացը մէջ խեղճ ողորմելի եղաւ: Իւր ծնօղաց մահուընէ ետեւ, հայր մուրալու և պանդխտելու ստիպեցաւ: Անոնք որ իւր չարութիւնը գիտէին երբէք գթութիւն ցոյց չտուին անոր: Իւր վրայ հասած

չարեաց մէջ Առտուժոյ պատուհասը հասկնալով, իւր ցաւալի պատմութիւնը անդադար կը զրուցէր իրեն ողորմութիւն ընօղ տղայոց, որպէս զի իւր օրինակը անոնց խրատ ըլլայ:

ԽԲ.

ՊԱՅՏ

Մի գիւղացի իւր ձին կը թամբէր քաղաք ինչնելու համար: Նոյն պահուն նշմարեց թէ մի գամ կը պակսէր պայտերէն մէկուն: Ինքն իրեն ըստ.

— Ի՞նչ փոյթ: մի գամ պակաս կամ աւելի, հոդ չէ:

Ու ճամբայ ելաւ: Գիւղէն քիչ մը հեռանալուն պէս, ձիուն պայտը փրթաւ: Երջակայ տեղուանքը պայտար չըլլալով, խեղճ կենդանին հարկադրեցաւ երեք պայտով ճամբան շարունակել քարուտ մէկ ուղւոյ մէջ որ անոր ոտքը վիրաւորեց:

Կաղի կաղ և տաժանմամբ կը յառաջէր նա: Յանկարծ երկու յուղկահարք գարանեալ յանցս մի անտառի, քարայտակին վրայ յարձակեցան ճամբորդը թալլելու, որն որ կարծեց թէ մտրակի կուշտ ձին քշելով կը պրծէր: Բայց խեղճ անսունը յոգնած ըլլալով անօգուտ ջանքեր ըրաւ: Գիւղացին հարկադրեցաւ ձիէն ինջնալու և քսակը յանձնելու չարագործներուն: Այս ամենայն իւր անհոգութեան պատճառաւ:

Մի թերութիւն դարմանելով ի պատեհ ժամու հնար է շատ հեղ մեծամեծ չարեաց առաջը առնել:

ԽԴ.

Գ Ա Յ Լ

Յովհաննէս սուտզրուց մի աղայ էր: Օր մի անտառին շուրջը ոչխարներ արածելու միջոցին սկսաւ բարձրաձայն գոչել.

— Գա՛յլ կայ, գայլ կայ:

Գիւղացիք փութացին զինուեցան հրացանով, կացինով, մանդաղով, երեքժանեաւ և ամէն իրենց ձեռքը ինկած զէնքով: Բայց բան մը չդատան, եւ դարձան դժգոհալով իրենց ունայն աշխատութեանը համար, մինչ Յովհաննէս քթին տակէն կը խնդար:

Երկրորդ օրը նորէն աղաղակեց.

— Գա՛յլ կայ:

Գիւղացիք նորէն վաղեցին, թէպէտ առջի օրուընէ քիչ թուով: Այս անգամ կատակը գէշ երեւցաւ և սաստիկ բարկացան:

Երկու երեք օր ետքը, իրօք մի գայլ ելաւ անտառէն և Յովհաննէսին հօտին վրայ յարձակեցաւ, որն որ գիւահարի պէս պոռալ սկսաւ.

— Գա՛յլ, գա՛յլ, օգնութեան հասէ՛ք:

Բայց ոչ ոք շարժեցաւ, և գայլը հարկինք

Բայց ոչ ոք շարժեցաւ, և գայլը հարկինք ըրաւ: Յովհաննէս տկար էր և չէր կարող դիմադրել չարեաց: Գայլը գիշատեց բազմաթիւ ոչխարներ:

Ստախօս մարդուն սուտը միանգամ բռնուելէ ետքը, այլ եւս ոչ ոք կը հաւտայ, թէ՛ և նա ճշմարիտ խօսի:

ԽԴ.

Ս Ո Ւ Կ Ն

Մարսէլ մի խեղճ գործաւոր էր զոր թղթատարական կառապանն բռնած էր կարգին առաջնորդելու համար:

Ոնոր ծառայութեան մտած օրէն ի վեր ախոռապետն կը գիտէր որ խոտի պաշարն կը հատնէր աւելի արագութեամբ, թէ՛ և բաժերն առջինին պէս էին և ձիերուն թիւն աւելցած չէր:

Եատ գիշեր պահւըտեցաւ և կ'երջապէս բըռնեց Մարսէլը որ մի մեծ պարկ կռնակը շալկած տուն կ'երթար:

Իւր գիտողութիւնն հաղորդեց սուրհանդակապետին որ այցելութեան ելաւ ի տուն ամբաստանելոյն: Թէպէտ մառանէն մինչև յշտեմարան ուշադրութեամբ պրպտեց, ոչ մի հատիկ վարսակի գտաւ հոն:

ԵՐԲ Մարսէլին սենեակը մտաւ, սա իր տիրոջ ըսաւ.

— Զեմ մեղադրեր զքեզ որ ճշմարտութիւնը իմանալ ուղեցիր: Եթէ ես քեզմէ գողութիւնը ընելու կարօղլինէի, մի սինըքոր սրիկայ կ'ըլլայի անարժան ինծի ըրած բարեացդ: Բայց չարախօսք որք զիս ընդունայն ամբաստանեցին պատիւս ինծի պիտի վերադարձնեն:

Այս խօսքերն ըսելով, այնպիսի ուժով բռնցի զարկաւ սեղանին վրայ որ ձեղունը սասանեցաւ և գետնին վրայ մեծ քանակութեամբ վարսակ տեղաց:

Մարսէլ իրօք խաբերայ մ'էր և իւր գողութեան արդիւնքն պահեստի դրած էր ընդ մէջ ձեղնոյ իւր սենեկին և տախտակամածի շտեմարանին: Մի մուկն տակաւ ձեղունը փրած և ծակ մը բացած էր որն որ բռնցիէն առած սենեկին սասանումէն բոլորովին պայթեցաւ:

Մարսէլ գողութեան և նենդութեան ոճիրներով պարտաւոր գանուած բանտ գրուեցաւ:

ԽԵ.

Ա Ի Զ

Ահագին արջ մի դրած էր իւր որջը խիտ անտառի մը մէջ յորմէ ահ ու սարսափ կը սփռէր բոլոր

գեղօրէից վրայ որ մի քանի փարսախ հեռաւորութեամբ կային ի շրջակայս:

Երկու պղտիկ որսորդներ, Ստեփան և Հիւպէր, զայս լսելով, ըսին:

— Ահա մեզ մատաղ եկաւ մի արջ:

Գնացին նստան անտառին մերձաւոր պանդոկը, և շրջակայ տեղուանքն պտտեցան առանց գտնելու գաղանը:

Իրենց ծախքը շատի կը նստէր. բայց զայս ըսող պանդոկապետին կը պատասխանէին թէ արջուն մորթը իրենց լիուլի և առաւել փոխարինութիւն կընար տալ:

Որ մը արիաբար կը քալէին անտառին մէջ հրացանը իրենց ուսին վրայ շալկած: Յանկարծ արջը սոսկալի գոշումով անոնց վրայ վազեց: Որսորդները նշան առին, բայց Ստեփանին հրացանը ճաթեցաւ, և Հիւպէրին աճապարելէն հարուածը պարապ ենելով, փութաց մօտ գտնուած ծառին վրայ մաղլցելու:

Ստեփան այնպիսի ահարկու ոսոխի մը առջե վստահութիւնը կորսնցուց. Երեսին վրայ պառկելով մեռած ձեւացաւ: Որջը մօտեցաւ անոր, հոտեղաց, ասդին անդին գարձուց և ձգեց գնաց, վասն զի արջը գէշ չ'ուտեր:

Երբ սոսկալի կենդանին հեռացաւ, Հիւպէր ծառէն ինջաւ և հարցուց ընկերին կատակով:

— Ի՞նչ խօսեցաւ քեզ արջը ականջէդ վար:

— Բաւ թէ, պատասխանեց Ստեփան,
պէտք չէ երբէք վաճառել արջուն մորթը, զանի-
կայ սպաննելէ յառաջագոյն:

Խջ.

ՄԵՂՈՒՔ

Լուի իր դրացւոյն պարտէզին մէջ պտտած
ատենը գեղեցիկ մի վարդ տեսաւ: Հանդիստ հո-
տոտելու համար զայն բրցուց, թէ՛ և խստիւ ար-
դիլած էին:

Բայց հազիւ թէ քիժթը տարաւ, հոն պահ-
ւըտած մի մեղու խայթոցով զայն վիրաւորեց:

Լուի բարկացոտ էր. հողակոյա և խոսի դէզը
ժողվելով, կատղած, նետեց մեղուանոցին դէմ:
Նոյն ատենը մեղութ իրենց տեղէն շարժեցան. բար-
կութեամբ լցուած յարձակեցան անոր վրայ և հա-
րիւրաւոյ խայթուածներով վիրաւորեցին: Այնպէս
որ ցաւէն հիւանդացաւ և երկայն ատենուան մէջ
կրցաւ ապաքինութիւն գտնել:

Իւր անհնաղանդութեան և բարկացոտու-
թեան պատիժը կրեց:

Խի.

ՄԵՂՐԻԿ ԱՄԱՆԸ

Մարդրտին մայրը խոհանոցին մէջ զբաղած,
ըստ աղջկանը.

— Տղաս, գնա' կերակրոյ պահարանէն լիմին
մի բեր. ահա' բանալին:

Երբ աղջիկը մառանը մտաւ, մեծ զգուշու-
թեամբ չորս կողմը նայեցաւ փափկահամ բան մը
գտնալու և գաղտուկ ուտելու համար:

Մի տափարակի վրայ մեղրի աման մը տեսաւ,
որուն քով կրցաւ հանիլ տախտակամածէն
վեր ելլելով և ուտըներուն ծայրին վրայ երկըն-
նալով: Բայց հազիւ թէ մատը ամանին մէջ խօ-
թեց, սոսկալի խայթուածք մի զգաց: Ցաւէն
աղաղակ փրցուց, քաշեց ձեռքը և մի մեծ խեց-
գետին տեսաւ որ մատին կպած էր:

Մի քանի օր առաջ մայրը ծախած էր մեղրը
և աեղը պահեստի խեցգետիներ դրած էր կիրա-
կի օրուան ճաշին համար:

Աղջկան սարսափելի ձայնին վրայ մայրը հա-
սաւ և խեցգետնին աքցաններէն անոր վիրաւոր-
եալ մատըները ազատելով, ըստ:

— Թո՛ղ այս թեթեւ պատիժը քեզի ազդա-
րարութեան տեղ ծառայէ. ձգէ՛ քու որկրամո-
լութիւնդ, որ մի գէշ ախտ է եւ գողութեան կը
տանի:

Խը.

ՊԱՏԿԵՐ

Վաճառական մի որ շատ ստակ ունէր, հե-
ռաւոր ճամբորդութեան մէջ մեռաւ երբ մէկ

հատիկ տղան նմանապէս հեռի կը գտնուէր իր ծննդավայրէն :

Քիչ ատենէն հոն եկան հետզհետէ երեք պատանիներ որոց իւրաքանչիւրն կը պնդէր թէ մեռնօղին զաւակ և հետեւաբար միակ ժառանգըն էր :

Այս երիտասարդներ ըստ բաւականին իրերաց կը նմանէին, և որովհետեւ վաճառականին տղան շատ տարիներէ հետէ բացակայ էր, ոչ ոք կրցաւ զինքը զանազաննել այն խարեբայներէն :

Այն ատեն դատաւորը բերել տուաւ մեռնօղին շատ ճիշդ նմանօղ մի պատկերը և ըստ թեկնածուներուն .

— Ով որ ձեր մէջէն նետ մի կարենայ հանդըպցնելի սիրտ այս պատկերին ուր նշան եմ ըրած, նա պիտի առնէ ժառանգութիւնը :

Առաջինն աղեղը առաւ և գրեթէ հանդիպեցուց նետը նպատակին :

Երկրորդը քաշեց նետն և հասցուց նշանին աւելի մերձաւորագոյն տեղուոյ:

Երրորդը վարանեցաւ քաշելու, և հեռու նետելով աղեղն ու նետը, ըստ լալագին.

— Ոչ, ես իմ հօրս պատկերին դէմ չեմ կըրնար նետ քաշել. լաւագոյն կը համարիմ ժառանգութիւնը կորսնցնել քան թէ վաստկիլ այս գնոյ:

Դատաւորը ոտք ելաւ և ըստ զգածեալ ձայնիւ .

— Աղնիւ տղայ, դու միայնակ զաւակ և օրինաւոր ժառանգ ես մեռնօղին. մի ճշմարիտ որդի անկարող է վիրաւորել իւր հօրը սիրտը, նոյն իսկ ի պատկերի:

Խթ.

Շ Պ Ա Յ

Սիմոն ճշդիւ գող չէր, բայց և ոչ լաւագոյն ինչ, քանզի գտածը կ'առնէր, թէ՛ և օրինաւոր տէրը գիտնար :

Մէկ առաւօտ երկաթագործի մը գործարանին առջեւէն անցնելու ատենը, դրան առջեւ ճամբուն սալայատակին վրայ խիստ նոր ու մեծ շղթայ մի տեսաւ. Սիմոն նախ և առաջ իր չորս կողմը նայեցաւ որ չըլլայ թէ մէկը տեսնէ. յետոյ զայն մէկէն ի մէկ յափշտակեց. Բայց անմիջապէս սոսկալի աղաղակ մը փրցուց և շղթան ձեռքէն ձգեց. Տակաւին շղթան կրակի պէս տաք էր և ոյորմելիին մատերը ամբողջ երած էին :

Երկաթագործը որ շղթան քարայատակին վրայ նետած էր որպէս զի պաղի, վաղեց Սիմոնին քով և ըստ :

— Որ ատեն որ ուրիշի ապրանքին դպչելու փափաք ունենաս, շղթան միտք բե՛ր :

ԽՍԴ.

Ե Ր Կ Ո Ւ Ի Ր Ա Ց Ի Ք

Մի ջաղացպանի տղայ գետին եղերքին շատ մօտեցեր էր։ Մէջն ինկաւ և պիտի խղդուէր երբ անդիի եղերքին վրայ գտնուող երկաթագործը տեսաւ զայն ու ջուրը նետուեցաւ, և տղան ազատելով իր հօրը տարաւ։

Տարի մը ետքը երկաթագործին տունէն կրակ ելաւ, և գեռ օգնութիւն չհասած, կրակը դրեթէ ամէն բան լափեց։ Սակայն հայր, մայր և տղաքը կրցան ազատիլ։ բայց առջի բերան ահ ու դողով շոււարած, չկրցան մտաբերել պըզտիկ աղջիկը որ զատ սենեկի մը մէջ կը պառկէր։

Երբ բոցերը այն խուցին մօտեցան, աղջիկը բոլոր ձայնովը պոռալ սկսաւ։ բայց ոչ ոք զնա ազատելու վտանգին մէջ մոնելու կը յանդգնէր։ Նոյն միջոցին ջաղացպանը վազեց, բոցավառ փայտի կտորուանքներուն մէջնետուեցաւ, և յաջողեցաւ պղտիկ աղջիկը ողջ առողջ բերել, հօրը գիրկը յանձնել, ըսելով։

— Փա՛ռք Աստուծոյ որ ինձի առիթ հայթայթեց քու ըբածիդ յար և նման մի ծառայութիւն մատուցանելուքեղ Դուն իմ տղաս ջուրէն հանեցիր։ Ես ալ քու աղջիկդ կրակէն ազատցի։

ԽՍԴ.

ԱՌԱՏԱԶԵՌՆ ՊԱՐՏԻԶՊԱՆ

Ծեր պարտիզպան մի մարդասէր էր ամենուն հետ և մանաւանդ աղքատաց առատաձեռն։ Իրեն դիմող ամէն թշուառներ օգնութիւն գտնելու ապահով էին։ Այս բարի մարդը կամովին զրկումի մէջ կ'ապրէր որպէս զի կարենայ օգնութեան հասնիլ աղքատաց, զորս իւր եղբարքը կ'անուանէր։ Ամէն մէկ ըրած ողորմութեան ատենը սովոր էր ըսել։

— Նետե՛նք դարձեալ մի խնձոր ցանկէն դուրս։

Այս խօսքերուն նշանակութիւնը հարցնող մարդոց հետեւեալ պատմութիւնն ըրաւ։

Օր մը թոյլտուութիւն ըրի շատ պատանեաց մտնելու պարտիզիս մէջ որպէսզի անյագաբար պտուղ ուտեն, արգիլելով սակայն որ չըլլայ թէ իրենց գրանը լեցնեն ու տանին։ Այս տղոց մէկն, միւսներէն աւելի խորագէտ, ցանկէն դուրս նետեց մի քանի ազնիւ խնձորներ որպէսզի պարտեզէն ելլելու ատենը զանոնք առնէ տանի։

Տղուն չար գործը խստիւ յանդիմանելով հանդերձ, ինձի պիտանի մի խրատ հանեցի ատեկէ և ըսի ինքիրենս։

— Աշխարհի մէջ մարդիկ յար և նման են

այս պարտիզիս տղայոց։ Այս աշխարհի բարեքը կրնանք վայելել, բայց անհնարին է մեզ բան մի առնել տանիլ։ Ուրեմն բարեգործութիւն ընենք. ասոնք են ցանկէն դուրս նետուած խնձորներ, այսինքն է աշխարհէս դուրս ուր ամէն ոք պիտի վարձարուի ըստ իրեն դործոց։

ՄԱՍՆ Բ.

ՎԻՊԱԿԻ ԵՒ ԱՐԿԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆԻ

Ա.

Գ Ո Ղ Յ Ո Ւ Ա Ծ Զ Ի

Գեղացւոյ մը գեղեցկագոյն ձին գողցուեցաւ ախոռին մէջէն։ Հնգետասան մղոն հեռաւորութեամբ մի տօնավաճառ կ'ըլլար. հոն գնաց որ ուրիշ մը գնէ։ Զարմացաւ մնաց երբ տեսաւ որ իր ձին ծախու հանուածներուն մէջն էր։ Մէկէն քաշեց անոր սանձը, գոչելով.

— Աս ձին իմա է. երեք օր կայ որ գողցան։

— Սխալ ես, ըսաւ քաղաքավարութեամբ վաճառականը։ Տարիէն աւելի է որ այս ձին իմա է և ոչ թէ քուկինդ։ Կարելի է թէ անոր նմանի, բայց այդ նմանութիւնը բան մը չէ։

Դիւղացին շուտ մը երկու ձեռքը անասունին աշքերուն վրայ դրաւ, գոչելով.

— Շատ աղէկ. եթէ ձին քուկդ է այսքան երկար ատենէ ի վեր, ըսէ նայիմ ո՞ր աշքն է կոյր։

Միւսը, որ իրօք ձին գողցած էր բայց լսւ մը չէր զննած, շուարեցաւ մնաց։ Բայց որովհետեւ բան մ'ըսելու էր, ըսաւ ըստ գիպաց։

— Զախ աչքն է :

— Կը սխալիս, պատասխանեց շինականը :

— Ներէ՛, կը կնեց խաբերայն, սխալ ըսի, կ'ուզէի ըսել թէ աջն է կոյր :

Այն ատեն գիւղացին ձիուն աչքերը բացաւ ըսելով :

— Հիմայ յայտնապէս դուն ստախօս և գող ես. ձին ոչ կոյր է ոչ միականի : Իմ հարցման միտք բանին էր քու խարէութիւնդ և գողութիւնդ երեւան հանել :

Բոլոր հանդիսականք սկսան ծիծաղիլ և ծափահարել գոչելով :

— Գողը բռնուեցաւ, գողը բռնուեցաւ :

Գողը պարտաւորեցաւ ձին իւր օրինաւոր տիրոջը դարձնելու, բանտարկեցաւ և իրեն արժանի պատիմն կրեց :

Խ.

Ա Գ Ա Հ ՈՒԹԵԱՆ ՊԱՏԻՓԸ

Գաւառային քաղքի մը դատաւորը օր մը հետեւեալ դատը տեսաւ .

Հատ հարուստ մէկը մեծ գումար մը կորսընցուց, որ զգուշութեամբ կապուած էր մի կաշիէ պարկի մէջ : Իւր կորուստը ի ձայն փողոյ հնչեցուց և խոստացաւ հարիւր ոսկի տալ այն մարդուն որ քսակը գտնելով անարատ իրեն բերելու ըլլար :

Մի պատուաւոր մշակ, որուն ձեռքը պայուսակըն ինկած էր, հաւատարմաբար տարաւ զայն իւր տիրոջը, առանց պարունակութեանը դպչելու : Տէրը որ իւր հարստութեանը շափագահ էր, համրեց շտապաւ արծաթը, մի և նոյն միջոցին մտածելով թէ ի՞նչ կերպով կը նար իւր խոստմանը դրժել : Պարկին եօթը հարիւր ոսկիները ամբողջ մէջն էին :

— Բարեկամ, ըսաւ, այս պարկին մէջ ութ հարիւր ոսկի կային . հիմայ եօթն հարիւր կը դըտնեմ : անշուշտ պայուսակը լուծեր ես, խոստացած վարձքս առնելու համար : Ուստի, բարի եկար, երթաս բարով :

Բարի գործաւորը իր պատիւն ոսկիէն գերադաս համարելով, հաւաստեց թէ պայուսակը դտած էր բերած վիճակին մէջ, առանց մէկ բանի մը դպչելու կամ մէջէն առնելու :

Վէճը գատաւորին առջեւ ելաւ որ շուտ հասկցաւ ագահին նենդութիւնը և գործաւորին արդարութիւնը : Իւրաքանչիւրին պատմել տուաւ գործին մանրամասնութիւնքը : Հարուստը պնդեց թէ պայուսակը ութ հարիւր ոսկի կը պարունակէր և թէ միայն եօթը հարիւր դտած էր հոն : Իսկ աղքատը կ'ըսէր թէ դտած քսակին ամենեւին չէր դպած :

— Հատ բարի, ըսաւ դատաւորն, մին կորուսեր է ութ հարիւր, միւսը դտեր է եօթն հարիւր :

ուրեմն այս չէ մարդուն կորուսած քսակը։ Դուն, ըստ մշակին, ա՛ռ պարկդ և պահէ՛ մինչև որ կորսնցնողը երեւան ելլէ։ Իսկ դուն, ըստ հարուստին, համբերէ՛ որ ուժ հարիւր լիրան պարունակող քսակդ գտնուի։

ԽՍ.

ՃԵՄԱՐԱՆ ԼՌԱԿԱՅԻՑ

Հին Պարսկաստանի Համատան քաղքին մէջ հռչակաւոր մի ճեմարան կար որուն առաջին կանոնն էր այսպէս։ «Ճեմարանականք թո՛ղ շատ խորհին, քիչ գրեն և ըստ կարի քիչ խօսին»։ Այս ճեմարանին անունն էր Լուակացներու ճեմարան, և Պարսկաստանի մէջ մէկ ճշմարիտ գիտնական չկար որ հոն մտնելու փառասիրութիւն չունենար։ Գիտնական Զէպ, հիղինակ պատուական մի գրքուկի, իւր գաւառին խորէն իմացաւ որ ճեմարանին մէջ պարապ տեղ մը կար, կ'ելլէ փութանակի Համատան կ'երթայ և ներկայանալով ի գուռն սրահին ուր ճեմարանականք կը ժողլէին, գունապանին կ'ազաչէ որ նախագահին մատուցանէ սոյն քարտէսը։ «Զէպ գիտնականը խոնարհաբար կը խնդրէ որ պարապ մնացած աթոռին ընդունուի»։ Բարապանը կատարեց յանձնարարութիւնը, բայց գիտնականը և քարտէսը ուշ մնացեր էին, տեղը բըռնուած էր։

Ճեմարանը սաստիկ վշտացաւ այս Ճախորդարկածին վրայ։ Նա մի երեւելի իմաստակ ընդունած էր, որուն առոյդ և թեթեւ պերճախօսութիւնը անգիտաց զարմանքը կը դրդուէր, և հարկադրած էր գիտնական Զէպին պէս հռչակաւոր մէկը մերժել։

Նախազ ահը որ այս անհաճոյ տեղեկութիւնը անոր հաղորդելու պաշտօն ունէր, չէր կրնար գիւրաւ որոշում տալ և չէր գիտեր թէ ինչ ընէր։ Քիչ մը խորհելէ ետև, մեծ գաւաթ մը բերել տուաւ և այնքան լեցուց ջրով որ այլ ևս մի կաթիւ կրնար ջուրը յորդել տալ ամանէն գուրսածետոյ հրամայեց որ թեկնած ուններս բերեն։ Նա երեւցաւ այն պարզ և համեստ կերպով որ գրեթէ միշտ արժամնեաց զուգորդ է։

Նախագահը ոտք ելաւ, և առանց բառ մ'ըսելու, ցաւած գէմքով ցոյց տուաւ խորհրդաւոր գաւաթը։ Մէկէն հասկցաւ գիտնականը թէ ճեմարանին մէջ տեղ չկար, բայց առանց վհատութեան ուղեց իմացնել թէ մի ճեմարանական անթոշակ կարգ և կանոնը չէր եղծեր։ Ոտքին առջեւը վարդի տերեւ մի տեսաւ, զայն առնել և գաւաթին վրայ գնելը մէկ ըրաւ այնպիսի զգուշութեամբ որ ոչ մի կաթիւ ջուր չթափեցաւ։

Այս հանճարեղ պատասխանին վրայ ամէնքը ծափահարութիւն ըրին։ Նոյն օրը կանոնազանցութիւն գործադրեցին և ընդունեցան Զէպ

գիտնականն մեծ խնդութեամբ։ Խսկոյն ճեմարանին աօմարը մատուցին իրեն, յորում նորամուտ անդամք կը պարտէին ստորագրել։ Ուստի նա ստորագրեց և այլ բան չմնաց բայց եթէ արտասանել, ըստ սովորութեան, խօսք մի չնորհակալեաց։ Սակայն, իբր իրապէս լռակաց ճեմարանական, Զէպ գիտնականն առանց մի բան ըսելու մատոյց իւր չնորհակալութիւնն։ Գրեց ի լուսանցըս առումարին 100 թիւը, որ էր իւր նոր ընկերակցաց թիւն. յետոյ մի զրոյ աւելցնելով սկզբնական թուէն առաջ (0100), գրեց ի ստորեւ. «Ոչ աւելի ոչ նուազ»։ Նախագահն շատ ճարպիկութեամբ պատասխանեց. զրոյն գրաւ 100 թուէն ետքը (1000), և գրեց. «Տասնապատիկ առաւել կ'արժէ»։

ԽԾ.

ՎԵՀԱՆՁՆ ԳԻՒՂԱՑԻ

Ոտիճէի մէկ յորդութեան միջոցին, վերոնայի կամուրջը փլաւ բոլոր կամարներովը, բաց ի մէջինէն, որուն վրայ մի տուն բնակեալ էր ամբողջ մի ընտանիօք։ Եզերքէն այն ողորմելի մարդիկը կ'երեւնային, որոնք ձեռքերնին երկարելով օդնութիւն կը խնդրէին։ Սակայն հեղեղատին բռնութիւնն յայտնապէս կը խարխարէր կամարին մոյթերը։ Այս վտանգիս մէջ բերդապահ հրամանա-

տարն առաջարկեց հարիւր ոսկի այն մարդուն որ համարձակէր նաւակով երթալ ազատել այս ողորմելիներն։

Վտանգ կար գետին յորձանքով քշուելու տարուելու կամ տանը բակը հասնելով կամարին փլատակաց տակը թաղուելու։

Անթիւ բազմութիւն ժողովրդեան կը վխտար ափանց վրայ, այլ ոչ ոք կը համարձակէր բերդապահին առաջարկութիւնն յանձն առնելու։ Նոյն պահուն մի գեղջուկ պատանի անցաւ։ Պատմեցին նմա արկածն և խոստացեալ վարձքն։ Սա նաւ հեծաւ, թիավարելով հասաւ ի մէջ գետոյն, մերձեցաւ ի տունն, սպասեց մոյթին տակը որ բոլոր ընտանիքը, հայր, մայր, տղայք և ծերք, պարանով սահէին ինչնէին ի նաւն։ Երբ ամէնքը ժողվեցան հոն, գարձեալ թիերը քաշեց, ջուրին յորձանաց դէմ դիմացաւ և հասաւ յեզր ցամաքին։ Հրամանատարն ուղեց տալ հարիւր ոսկին, բայց սա մերժեց ըսելով։

— Ես իմ կեանքս չեմծախեր. իմ աշխատութիւնս կը բաւէ սնուցանել զիս, կինս և տղաքս Տուր այդ ստակը այս խեղճ ընտանեաց որ ինծմէ աւելի կարօտութիւն ունի։

Ե.

ԿՐԻՑ ԴԷՄ ԴՆԵԼՈՒ ԵՒ ՅԱՂԹԾԱՌՈՒ ԿԵՐՊԸ

Մի ծերունի Տէրվիշ, որուն աշակերտք հարցուցին թէ ինչպէս պէտք էր կրից դէմ կոռուիլ և յաղթահարել, այս օրինակ պատասխանեց.

Նոճիապատ գերեզմաննոցի մը մէջ մտնելով, հրամայեց իր աշակերտներէն մէկուն խլել մի փոքրիկ նոճի զոր ցոյց տուաւ և զոր աշակերտը հանեց մէկ ձեռքով և առանց մէկ գժուարութեան։ Յետոյ միւս այլ մէկ աւելի մեծ նոճի ցոյց տուաւ զոր պատանին խլեց գարձեալ, բայց աւելի գժուարաւ և երկու ձեռքերովը երրորդ մը խլելու համար, որ աւելի հաստաբուն էր, հարկ եղաւ որ ընկերներէն մին օգնէ, զոր բաւական գժուարութեամբ կատարեցին։ Վերջապէս մի ուրիշ նոճի ցոյց տուաւ որ շատ աւելի զօրեղէր։ Բոլոր պատանիներ մէկտեղ եկան տեղէն շարժելու համար, բայց չկըցան զայն խլել։

Այն ատեն վարպետը, զիրենք խրատել ու զելով,

— Ահա՛, սիրելի տղաքս, ըստաւ, այսպէս են մեր կրքերը։ Ի սկզբան երբ տակաւին չեն արմատացած, դիւրին է զանոնք խլել, եթէ անոնց դէմ մարդս կոռուի։ բայց երբ ընդ երկար ունակութեամբ սրտին մէջ արմատանան, շատ գժուար է զանոնք նուածել։ Իսկ արդ, պղտիկուց աշխատեցէ՛ք մրցիլ և յաղթանակել կրից, որք յետոյ ձեզի դէմ ահեղ կուի կը յարուցանեն և թերեւս ձեզ կորստեան պատճառ կ'ըլլան։

Զ.

ԲԱՐԻ ԶԱՒԱԿ

Պղտիկ տղայ մը, զինուորական գպլոցը դըրուած, շատ օրեր կը կշտանար միակ ապուր և հաց ու ջուրով։ Հսկող մի այս տարօրինակ գործը իմանալով, խստիւ յանդիմանեց զնա։ Պղտիկ տղան նոյնպէս կը շարունակէր գործել, յանդիմանութիւնն առ ոչինչ սեպելով։ Դպրոցին տնօրէնը այս յամառութիւնն իմանալով, տղան կանչել տուաւ և, յետ անուշութեամբ ազդարելու թէ որքան հարկ էր խուսափել յեղականութենէ եւ համակերպիլ վարժարանին սովորութեանց, տեսնելով թէ իր ըրածին մեկնութիւն չէր տար, ստիպեցաւ սպառնալ, եթէ ընդհանուր կանոնին չհնազանդէր, զինք իր ընտանեացը յուղարկելու։

— Տէր, ըստ յայնժամ տղան, որովհետեւ կը պահանջես գիտնալ իմ վարմունքիս պատճառն, ահաւասիկ։ Ես իմ հօրս տունը միայն սեւ հաց կ'ուտէի, և այն փոքրիկ քանակութեամբ։ յաճախ միայն ջուր կը յաւելուինք այնմ։ Հոս լաւ ապուր և ճերմակ հաց կ'ուտեմ ուզածիս չափ։ ինծի համար այս հարկինք է, և չեմ կրնար աւելի ինչ ուտել, յիշառակաւ հօրս և մօրս խեղճ վիճակին։

Տնօրէնը զգածուեցաւ տեսնելով այս տղուն գիւրազգածութիւնը և որդիական գորովմ, և իբր վարժատրութիւն, անոր ընտանեաց նպաստներ ըրաւ։

Է.

ԵՐԵՍ ԱՌԱԾ ՏՂԱՑ

Մի մոտացի տիկին մէկ հատիկ զաւակ մ'ունէր. այնքան կը վախնար անոր հիւանդ լինելէն որ սա փոքրիկ մի բռնաւոր գարձեր էր և զայրոյթ կը պոռթկար երբ իւր ամենէն անհեթեթ կամաց մի փոքրիկ ընդդիմութիւն համարձակէին ընել. Այս տիկնոջ այրն, աղքականք և բարեկամք ընդունայն կ'ազդարարէին թէ այսպէս գէշ կրթելով տղան իւր սիրելոյն կորստեան և ապագայ չարեաց պատճառ պիտ'ըլլար. Բայց այս ամէնն էր ի զուր:

Օր մը, իւր սենեակին մէջ եղած ատենը, տիկինը լսեց բակէն իւր տղուն լալու ձայնը. Բարկութեամբ ինք իր երեսը կը ճանկուաէր զի ծառայներէն մէկը անոր ուղածը տալու կը մերժէր:

— Աներե՛ս, ըստ տիկինը սպասաւորին, ինչո՞ւ չես տար տղուն ուղածը, շուտ ըրէ՛, ըստ կատարէ՛:

— Աստուած վկայ, պատասխանեց սպասաւորը, եթէ մինչեւ առատու պուայ, ուղածը պիտի չըլլայ:

Այս խօսքերուս վրայ տիկինը սաստիկ բարկացած վագեց ի սրահ ուր ամուսինն էր մի քանի բարեկամներու հետ, և ինդրեց որ հետը գայ վոնտէ այն լիրբ ծառայն որ համարձակած էր

իրեն ընդդիմանալու: Երիկը, որ իր կնոջը հանդէպ տկար էր որքան իւր տղուն հանդէպ, ուսերը վեր տնկելով ետեւէն գնաց, և ընկերութիւնն այլ պատուհաններէն նայել սկսաւ եղածը տեսնելու համար:

— Ոնամօ՛թ, ըստ սայրը պասաւորին, ինչպէ՞ս կը համարձակիս հեստել տիկնոջ և մերժել տղուն ուղածը:

— Իրա՛ւ որ, տէր, պատասխանեց ծառան, թող տիկինը ինք ձեռքով տայ տղուն ուղածը. մի քառորդ կայ որ ջրի դոյլին մէջ լուսնկան տեսեր է և կ'ուղէ որ իրեն տամ զայն:

Այս խօսքերուս ընկերութիւնը խնդումը բրցուց. տիկինն անգամ զայրոյթը ձգելով սկսաւ խնդալ, և այնքան ամօթապարտ մնաց որ իւր տկարութեան հրաժեշտ տալով, այն անշնորհը և ինքնահաճ տղան լաւ մը կրթեց. այնպէս որ մի սիրուն պատանի կրցաւ ընել զայն:

Բ.

Խ Ն Ա Յ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Փոքրիկ քաղքի մը քաղաքացիներէն ոմանք գաւառապետին կողմանէ յանձնառու եղան աղքատաց համար դրամական հաւաքում ընելու: Առաւետուն, մի մեծատան բակը մտած ատեննին, լսեցին տանուատէրը որ խստիւ կը յանդիմանէր ծառաներէն մին, բոլոր գիշերը անձրեւին տակ

Ճիուն թամբը ձգած ըլլալուն համար։ Հաւաքող-
ներէն մին ըստ։

— Բան մը պիտի չկրնանք փրցնել հոսկէ, զի
ադահի մը տունն ենք։

— Փորձենք միշտ, ըստ միւսը, ի՞նչ կը
կորսնցնենք։

Նոյն պահուն տանուտէրը վրայ հաստ, զի-
րենք քաղաքավարութեամբ ընդունեցաւ և իրենց
այցելութեան պատճառը հարցուց։ Երբ իմացաւ,
աղաչեց հաւաքողաց որ հաճին իւր սենեակը մտնել
ուր մի կարեւոր գումար յանձնեց անոնց։ Զար-
մանքով ու երախտագիտութեամբ լցեալ, այս
մարդիկ խոստովանեցան թէ ծառայի մը հետ
իւր վիճելը լսելով, կարծեր էին որ նա շահախնդիր
մէկն էր և իրենց բան մը տալու մտադիր չէր
կրնար լինել։

Տանուտէրը պատասխանեց։

— Ճշմարիտ է թէ խնայասէր եմ. բայց ի
շնորհս իմ խնայութեան կարօղ եմ տուատապէս
տալ աղքատաց։

Թ.

ՔԱԶՈՒԹԻՒՆ ԵՒ ԲԱՐՈՒԹԻՒՆ ՄԻ ԳԵՂԱՅԻՌՈՅ

Ֆիոնիոյ մի գիւղին մէջ հրդեհ պատահեցաւ։
Մի խեղճ գիւղացի վաղեց օգնութեան հասաւ
ուր որ անկ էր։ Ամէն ջանք ընդունայն։ Հրդեհն
արագութեամբ կը յառաջէր։ Իրեն իմաց տուին
թէ կրակը իւր տան մտեցեր էր. նա հարցուց թէ

դրացւոյն տունը բռնկած էր մի. Ըսին թէ այն
երելու վրայ էր եւ թէ ժամանակ կորսնցնելու
չէր եթէ կուզէր իւր կահ կարասիքն վրկել։

— Աւելի թանկագին բաներ ունիմ վրկելու,
պատասխանեց փութով. իմ թշուառ դրացիս
հիւանդ է և անկարող ինք իրեն օգնելու։ Եթէ
օգնութեան չհասնուի, անոր կորուստն անդար-
մանելի է, և հաւաստի եմ թէ ինձ կ'սպասէ։

Իսկոյն այս գժբաղդին քովը կը վազէ, և
առանց իւր տունը միտք բերելու, որն որ իր միակ
ապաստանն էր, կը յարձակի ընդ մէջ բոցոյն որ
հիւանդին անկողինն պատած էր։ Հրատապ մի
գերան մերձ էր բարեկամին վրայ իյնալու։ Սա կը
գիմէ շիտակ գէպ ի մահիճը և կը ջանայ, չնորհիւ
իւր արագաշարժութեան, զերծ մնալ ի վտանդէն
որուն գէմ ոչ ոք կարօղ էր գիմանալ։ Վերջապէս
կը հասնի իւր դրացւոյն քով, կը շալէ իւր ուսոց
վրայ և յաջողութեամբ կը տանի յապահու տեղի։

Ժ.

ԳՈՐԾ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ

Կալաբրիոյ գուքով կարոլոս ամէն օր դատ
կը տեսնէր ի նաբոլի, իւր պաշտօնեաներով և
խորհրդականներով շրջապատեալ զորս կը ժողովէր
իր պալատան մէջ։ Վախնալով որ բարապանք
աղքատաները ներս չառնէին, ատեանին մէջ բոժոժ
մը գնել տուած էր որուն չուանը պատէն դուրս
կը կախուէր։

Մի զառամեալ ձի, զոր տէրը արձկած էր,
պատին դէմքերուելու եկաւ եւ հնչեցուցքոժոժը:

Դուռը բացէք, ըսաւ իշխանը, և ներս
առէք ով որ է:

— Քաբէր իշխանին ձին է, ըսաւ բարապանը
ներս մտնելով:

Բոլոր հանդիսականք ինդացին:

— Կը ինդաք, ըսաւ իշխանը. գիտցէք որ ի-
րաւացի արդարութիւնը մինչեւ յանասունս կը
հասնի: Կանչեցէք Քաբէրը:

— Ի՞նչ է այդ ձին զոր կը ճգես որ թափառի,
հարցուց դուքսը:

Ոչ, տէր իմ, պատասխանեց հեծելազօրն,
սա ժամանակաւ սքանչելի կենդանի մ'էր: Ինծի
հետ քառասուն պատերազմի դնաց, բայց այլ ևս
անպիտան է, և միտք չունիմ ընդունայն ծախքով
մնուցանել զայն:

— Դուքս հայրս սակայն քեզ լաւ վար-
ձատրեց:

— Յիրաւի մեծամեծ չնորհքներ ըրած է ինծի:

— Դու չե՞ս արժան համարիր մնուցանել այս
վեհ կենդանին որ քու ծառայութեանդ շատ
մասնակցութիւն ունեցաւ: Գնա՛ ձիաստանիդ մէջ
տեղ մի տուր նմա: Քու միւս անասնոցդ պէս
դարմանէ զայն, առանց որոյ զքեզ մի հաւատա-
րիմ հեծեալ չեմ սեպեր, և իմ շնորհացս անար-
ժան կը համարիմ:

ԺԱ.

ԴԱՏԱՒՈՐԻ ՄԸ ՀՅԶԱԿԱԽՈՐ ՎՃԻՌԸ

Մի վաճառական մէկ ուղտապանի Բերիայէ
Պոլիս տանելու համար, մի քանի հակ բեռցնելէ
ետքը, անոր հետ ճամբայ ելաւ: Բայց ճամբուն
մէջ տեղը հիւանդ ինկաւ եւ չկըցաւ կարաւանին
հետ երթալ. որ անկէ շատ առաջ հասաւ ի Պոլիս:

Ուղտապանը տեսնելով որ, յետ մի քանի շա-
բաթուց, իւր մարդը չէր գար, կարծեց թէ մե-
ռած էր, ծախեց ապրանքը ինքիր հաշուին և ար-
հեստը փոխեց: Վերջապէս վաճառականը հասաւ
և ուղտապանը գտնելու շատ մը ժամանակ կոր-
սընցնելէ ետքը, իւր ապրանքը պահանջեց:

Խաբեբայն կեղծեց թէ զինքը չէր ճանչնար
և ուրաքաւ ուղտապան լինելը:

Դատաւորը որուն առջեւ գատը տարուեցաւ,
երկուքին ի միտակին ըսաւ թէ խելքերնին թուու-
ցեր էին եւ հրամայեց որ գուրս ելլեն: Երբ միտ-
եղ գուրս կելէին, պատուհանը բանալով, գուեց:

— Ուղտապան, քեզի խօսք մ'ունիմ:

Այն որ ուղտապան եղած էր փութանակի
գլուխը դարձուց, առանց խորհելու թէ այս ար-
հեստը ուրացեր էր: Այն ատեն դատաւորը, ստի-
պելով զայն ետ գառնալու, բրածեծ ընել և իւր
նենդութիւնը խոստովանել տուաւ: Դատապարտեց
զնա վաճառականէն գողցած ապրանքը հատու-
ցանելու, նաեւ մի շատ տուգանք տալու ըրած
սուտ երգմանը համար:

ԺԲ.

ԳԻՒՑԱԶՆՈՒԹԻՒՆ

Թիւ քաղաքին մէջ կրակը լափած էր տան մը վարի յարկը երբ քաղքին արքեպիսկոպոսը հասաւ : Առաջին անձն զոր տեսաւ կին մի էր տղան գըրկած , որուն աղաղակը հանդիսականաց աղիքը կը խոռովի՞ր , որք սակայն չէին համարձակէր օգնութեան երթալ : Կրակը կ'սպառնար վերին յարկն ուր կինն մի պատուհանի առջեւ կեցած էր : Եկեղեցականը մի սանդուղ դնել տուաւ այն պատուհանին դէմ եւ փառաւոր վարձք մը խոստացաւ այնմ որ համարձակէր ելլել ու փրկել մայրն ու տղան : Ամէնքը հրաժարեցան : Եպիսկոպոսն առաջարկեց մինչեւ հազար սոկոյ մի թոշակ : Շահու խայծն ոչ աւելի եռանդ ազգեց մշակացքան զաղէխոռով տեսարանն :

— Ես անձամբ կ'երթամ , դոչեց վեհանձնօրէն եկեղեցականը , ջրած վերարկու մի վրան առնելով , և բոցապատ սանդղոց վրայ յարձակելով : Պատուհանը հասնելուն պէս մտաւ սենեակը և բոցերուն մէջ աներեւոյթ եղաւ : Յետ մի քանի վայրկեան տագնապալից հոգ ածութեան , հանդիսականք տեսան բարձրաստիճան առաջնորդն , որ երկու թշուառները ստոյգ մահուանէ աղատած , անսոնց հետ վար ինչաւ :

ԺԳ.

ԱՆՇԱՀԱԽՆԴՐՈՒԹԻՒՆ

Շատ աղքատ մարդ մը հարիւր սոկիով լցուած մի քսակ գտաւ : — Այս ստակն իմս չէ , ըստ , տէրը փնտուենք : Ամէն կողմն հոչակեց որ սոկիով լի քսակ քառնելու համար իրեն պէտք էր գիմել : Զայն կորսցնողը իր քովը եկաւ և քսակը նկարագրեց ճշդիւ ինչպէս որ էր , առանց կասկած մը ձգելու անոր ստացուածքն ըլլալուն վրայ :

— Ուրախ եմ , ըստ աղքատ մարդը , որ քեզի կրնամ վերադարձնել զայն :

Խնդութեամբ եւ երախտագիտութեամբ լցուած , այս մարդն ուղեց քսան սոկի տալ նմին ինշանակ իւր երախտագիտութեան : Աղքատը մերժեց : Տասը տուաւ , գարձեալ մերժեց նա : Վերջապէս քսակին տէրն առաւ զան եւ գտնողին առջեւը նետեց :

— Առ , ըստ , որովհետեւ բան չես լնդունիր , ես ալ բան չեմ կորուսած :

Աղքատն , չիրաւորելու համար զանիկայ , մի սոկի առաւ քսակին մէջէն զոր իսկոյն դրաւ ի ձեռու կոյր մուրացկանի մը որ այն պահուն կ'անցնէր :

ծին վրայ, իւր բարապաններէն մէկուն կը հրամայէ մատնիչներուն ետեւէն երթալ և այդ խորհրդաւոր գաղտնեաց մեկնութիւնն հասկնալու համար ամէն ջանք ի գործ դնել։ Սպասաւորը վերադաշտ և ըստ որ այն երկու երիտասարդք մտեր էին մի տուն, և թէ ինք հոն մօտենալով լսեր էր որ անոնք իրենց մօրը կը պատմէին ներկայ արկածը. թէ խեղճ կինը այս պատմութիւնը լսածին պէս լաց ու ողբ արձկեր եւ իւր զաւակաց ապսպրեր էր ետ տանիլառած ստակնին, ըսելով որ լաւագոյն կը սեպէր անօթութենէ մեռնիլքան թէ ապրիլ իւր տղուն բանտարկութեան գնով։

Ատենակալը այս որդիական սիրոյ հրաշալեաց խելամուտ լինելու դժուարելով, բերել տուաւանտարկեալը, նորէն հարցափորձեց իւր կարծեցեալ գողօններուն վրայ և սպառնացաւ չարաչար տանջանքներով պատժել. բայց պատանին մայրագորով սիրոյն անձնուէր, ըրած խոստովանութեանց վրայ հաստատուն կեցաւ։

— Աղիւ և առաքինի տղայ, գոչեց յայնժամ՝ դատաւորը, այլ եւս բաւական է. քու անձնութիւնդ պէտք է որ վարձատրուի։

Գնաց կայսեր պատմեց եղածն, որ սքանչանալով այսպիսի դիւցազնական սիրոյ վրայ, ուղեց տեսնել երեք եղբարքը, զորս առատաձեռն գողակին վրայ, բանտը մանելու ճամբայ կը գտնեն և կարծելով թէ ոչ ոք զիրենք կը տեսնէ, գորովանօք կ'ողջագուրեն զնա և իրենց արտասուօք կ'ողոզեն։ Ատենակալը ըստ դիպաց զայս տեսնելով և զարմանալով այս տարօրինակ արկա-

Ճարոնական տարեգիրք որդիական սիրոյ մի զարմանալի օրինակ կը պարունակեն։ Կին մի, երեք զաւկներով ալրի մնացեալ, անոնց աշխատութենէ կ'ապրէր, որն որ իրենց պիտոյքն հոգալու համար միշտ չէր բաւական։ Ամենակարօտ մօր մը ամէնօրեայ տեսքն իրենց նորատեսակ մի դիաւորութիւն ներշնչեց։ Մի հրովարտակ ելած էր թէ ով որ երկիրը ապականօղ մի գող մատնէր արդարութեան բաւական մեծկակ մի գումար վարձք առնելու էր։ Եղբարք իրենց մէջ որոշեցին որ երեքէ մին գող ձեւանար եւ միւսները դատաւորին առջեւ տանէին զայն։

Վիճակ ձգեցին թէ որդիական սիրոյ զոհն ո՛վ ըլլայ, և վիճակը ելաւ իրենց կրտսեր եղբօրը, որն որ անզգամի մը պէս կապուած դատաւորին առջեւը տարուեցաւ։ Ատենակալը հարցաքննեց զանիկայ և նա պաստախանեց թէ գող էր։ Բանտ կը զրկեն զինքը և խոստացեալ վարձքը կը վճարեն մատնողաց։ Այն ատենասոնց սիրտը կը գորովի իրենց եղբօրը վիճակին վրայ, բանտը մանելու ճամբայ կը գտնեն և կարծելով թէ ոչ ոք զիրենք կը տեսնէ, գորովանօք կ'ողջագուրեն զնա և իրենց արտասուօք կ'ողոզեն։ Ատենակալը ըստ դիպաց զայս տեսնելով և զարմանալով այս տարօրինակ արկա-

ԺԵ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՈՒՐՈՒԱԿԱՆԻ

Եղկիւղ խօլականներ կը հնարէ։ Մարդիկ կ'երեւակայեն թէ կը տեսնեն, և կ'ըսեն թէ տեսան։ Պատմութիւնն բերնէ բերան կը համնի, ընդարձակեալ և լուսաբաննեալ իւրաքանչիւր մարդկանէ։ Որքան անհաւատալի է, կարծես թէ այնքան գիւրահաւանութեամբ ընդունելի կ'ըլլայ։

Վարտաք իր յիշատակարանաց մէջ կը պատմէ թէ Բլէզանսի մէջ մի պանդոկ գացած էր, որուն պանդոկապետին մայրը առջի գիշերը մեռեր էր։

Այս մարդը մի ծառայ զըկեր էր մեռնողին սենեակէն լալի առնելու։ Ծառայն չնշանպառ ետ եկաւ աղաղակելով թէ ափկինը տեսեր էր որ եկեր անկողնոյն մէջ պառկեր էր։ Ուրիշ մի ծառայ սիրտ ըրաւ, գնաց եկաւ, միեւնոյն բանը ըսաւ։

Պանդոկապետը անձամբ ուզեց երթալ և սպասուհին հետը առաւ։ Քիչ մըյետոյ վերադարձաւ եւ ըսաւ իւր հիւրերուն։

— Յիրաւի, աեսայ մայրս, բայց չհամարձակեցայ խօսելու։

Վարտաք ճրագ մ'առաւ և եկեղեցականի մը դառնալով, ըսաւ։

— Երթանք, Տէր։

— Շատ բարի, պատասխանեց քահանայն, բայց նախ և առաջ դուն պէտք է որ մտնես։ Սենեաբոլոր հանդիսականք հետ գացին։ Սենեակին մէջ երբ որ մտան, Վարտաք անկողնոյն վարագոյլը բացաւ։ այն ատեն տեսան մի պառաւ ըստով դէմքը թուխս եւ կնճռոտած էր, գըշկին որուն դէմքը թուխս եւ կնճռոտած էր, գըշկին լուխը գլխնոցով ծածկած եւ երեսը ծռմռկած։ Տանուաէրը կանչեցին որ տեսնէ թէ արդեօք իր մայրն էր։

— Այո՛, ըսաւ, մայրս է, խեղճ մայր։ Սպասուորք վկայեցին թէ տանտիկինն էր։

Յայնժամ Վարտաք եկեղեցականին ըսաւ։

— Դու որ վարդապետ ես, փորձէ՛ զոդին։ Քահանայն մերձենալով հարցափորձեց եւ օրհնած ջուր ցողեց մշտկաւ։

Խօլականը թրջուելով ցաթթկեց եկեղեցականին վրայ ու խածաւ։

Զայս տեսնելով ամէնքը փախան։

— Եկեղեցականին հետ կռուելու ատեն խօլականին գլխնոցը ընկաւ, և Վարտաք ճանչցաւ զայն որ մեռնողին կապիկն էր։

Այս կապիկը տեսած էր տիրոջը գլխնոց դընելը, զօր իր գլխուն յարմարցնելով, անոր անկողինը գացեր պառկեր էր։

Այս է ստուգիւ ուրուականաց պատմութեան առ հասարակ լուծումն, եթէ փոքր ի շատէ բարուց կորով ունենանք պաշտեամբ քննելու ինչ որ է պատճառ մեր սարսափմանց։

Ժ.

ՈՅՄԱԳՈՐԾՔ ՅԻՒՆԵՐԱՑ ՊԱՏԺԵԱԼՔ

Երեք հոգի ի միասին ճամբորդութիւն կ'ընէին։
Մի գանձ գտան ի ճանապարհի եւ մէջերնին բաժ-
նեցին։ Շարունակեցին իրենց ճամբան խօսելով
իւրաքանչիւր իր բաժինին գործածութեան վրայ։

Իրենց կորակուրը հատած ըլլալով, որոշեցին
մէջերնէն մէկը քաղաք դրկել որ առնէ բերէ։
Ամէնէն պզտիկը այս պաշտօնին յատկացնելով
ճամբայ դրին։

Երթալու ատեն կը մտածէր նա.

— Հիմայ ես հարուստ եմ, բայց աւելի հա-
րուստ կ'ըլլայի եթէ գանձը մինակ գտնելու ըլ-
լայի։ Այս երկու մարդիկ այն հարստութիւնն
ինծմէ յափշտակեցին։ Արդեօք չե՞մ կարօղ ձեռք
անցնել զայն։ Հա՛պա գնելու կերակրեղէնները կը
թունաւորեմ, և ընկերացս քով գառնալու ատենս
կ'ըսեմ թէ ես քաղաքը կերակուր կերած եմ։ Ըն-
կերքս անկասկած կ'ուտեն ու կը մեռնին։ Հիմայ
որ գանձուն երրորդ մասն միայն իմն է, բոլորը
իմն կ'ըլլայ։

Նոյն միջոցին միւս երկու ճամբորդք կը խոր-
հին։

— Ի՞նչ պիտոյ էր որ այս պատանին մեզի
կցորդէր, և հարկադրէինք գանձը իրեն հետ
բաժնելու։ Իւր բաժինը կ'առաւելուց մեր բա-

ժերը և ստուգապէս հարուստ կ'ըլլայինք։ Թող-
գայ։ մեր սուրերը սրած են։

Պատանին եկաւ թունաւորեալ ուտելեօք։
Ըկերները զինք մեռցուցին։ բայց իրենք ալ բե-
րած ճաշը կերան ու մեռան։

Գանձը ոչ մէկուն եղաւ։

ԺԵ.

Ա Ա Ղ

Իիոնի մեծահարուստ մի քաղաքացի իւր տը-
զուն խաղամոլութեան սկսիլը լսելով, անփոյթ
եղաւ։ Պատանին մի կարեւոր գումար կորսնցուց։

— Ես կը հատուցանեմ, ըսաւ հայրը, քանզի
ինձ համար պատիւ առաւելէ քան զարծաթ։
Բայց մտիկ ըըէ՛, տղաս։ գուն խաղ կը սիրես, ես
աղքատները։ Ողորմութիւնը պակսեցուցի ատոնց
յորմէ հետէ քեզ կարգելու մտադիր եղայ։ Հիմայ
հոգո չէ։ Խաղացողը չ'կրնար կարգուիլ։ Ուզածիդ-
չափ խաղա՛, միայն թէ մի պայմանաւ։ Ամէն մէկ
կորուստ ընելուգ գիտցիր որ աղքատաց նոյնքան
պիտի տամ որքան որ ըըած պարտուցդ վճարեմ։
Այսօրուընէ սկսինք.

Խսկոյն պարտուց գումարին հաւասար գու-
մար մը հիւանդանոցը դրկեց։ Նոյն օրէն սկսեալ
պատանին այլ եւս չխաղաց։

ԺԼ.

ՎԵՀԱՆՉՆՈՒԹԻՒՆ

Մի պատուաւոր հայր ընտանեաց լի տարեօք
և ընչիւք ուղեց կանխաւ կարդադրել և բաժ-
նել երեք որդոցը մէջ իր աշխատութեան և ար-
ուեստին արդիւնքը։ Յետ հաւասար երեք մասի
բաժնելու, եւ իւրաքանչիւրին տալու զայն,
ըսաւ։

Մի թանկագին ադամանդս մնաց։ Զայն պի-
տի տամ անոր որ արժանանայ նմին մի աղնիւ եւ
վեհանձնական գործով։ Երեք ամիս պայմանաժամ
կուտամ ձեզի զայն վաստկելու համար։

Որոշեալ պահուն երեք որդիք ներկայացան
իրենց հօրը առջեւ, եւ երեցը խօսեցաւ այսպէս։

— Հայր իմ, մի օտարական ստիպեցաւ ինձ
յանձնելու իւր բոլոր ստացուածքը։ Ինձմէ գլա-
ւոր ոչ մի մուրհակ, ոչ մի գրաւ պահանջեց իւր
աւանդը երաշխաւորող։ Ես հաւատարմաբար ի-
րեն հատուցի զայն։ այս հաւատարմութիւնս ոչ
ապաքէն գովելի է։

— Դուն քու պարաքդ կատարեր ես, տղաս,
պատասխանեց ծերունին։ Ով որ ուրիշ եղանակաւ
վարուէր, ամօթէն մեռնելու եր, քանզի ուղղա-
մտութիւն մի սրբազն պարտք է։ Ուստի ըրածդ
մի գործ է արդարութեան. և ոչ վեհանձնութեան։

Երկրորդ տղան հետեւեալ կերպիւ փաստա-
բանեց։

— Իմ ուղեւորութեանս մէջ լճի մը քով
գտնուեցայ։ Մի տղայ մէջը ինկաւ, եւ պիտի
խղդուէր եթէ զայն չփրկէի ի տես բնակչաց այն
գիւղին զոր լճակին ջուրերը կը թրջեն։ Կրնան ա-
նոնք վկայել ճշմարտութեան։

— Շատ բարի, ըսաւ հայրը, բայց այս գոր-
ծին մէջ չկայ դարձեալ վեհանձնութիւն. այդ լոկ
մարդասիրութեան գործ է։

Վերջապէս երեք եղբարց վերջինը խօսք ա-
ռաւ։

— Հայր, ըսաւ, գտայան հաշտ մի թշնամիս
որ գիշեր ատեն ճամբէն շեղած, անդունդի մը
եզերքը յանգէտս քուն եղած էր։ Երբ քունէն
արթննար մի փոքրագոյն շարժում կրնար զինքը
տապալել ի խորխորատ։ Իւր կեանքն էր ի ձեռու
իմ։ Շատ զգուշութեամբ զինքը արթնցուցի եւ
այն ձախորդ վայրէն ազատեցի։

Ո՞չ, տղաս, գոչեց հայրը զմայլութեամբ
ողջագուրելով զնա, անվրէպ քեզ վայել է մատա-
նին։

ՎԵՐՁ



2133

2013

